

10170

10171

10172

10173

10174

891.99

K-65

891.99
Մ

Ա. ՀՈՒՆԻ

թ. 1727

ՆՕԽՈ ԵՒ SOSO



Կ. ՊՈԼԻՍ

1920

Ա. Հ.

Տպագրութիւն

Կ. ԳԵՂԵՂԵԱՆ ՈՐԴԻ

10174

10041

1863
47



ՆՈՆՈ ԵՒ ՏՕՏՈ

Ա.



Երբ մարդ յառաջացեալ տարիքի մէջ գտնութի՝ ախորժ կ'զգայ ստէպ անդրադառնալով իւր երիտասարդական շրջանին, մանաւանդ եթէ հաճոյալից կերպիւ բոլորած է զայն :

Չեմ զիտեր ուրիշներու՝ բայց ասիկա յաճախ կը պատահի ինձ :

Մամնաւոր բերկրութեամբ մը կը վերապրիմ այն երանաւէտ օլերը զորս, ասկից 30—35 տարիներ առաջ, անցուցած եմ ազնիւ և պատուական ընկերակիցներու հետ. այսպէս շուրջ տասն հատ մը կայինք — մեծաւ մասամբ ազգակից — գրեթէ անբաժան բարեկամներ. սոյն մոերմութիւններէ ոմանք՝ միեւնոյն լիկէոնի նստարաններուն վրայ իսկ ամրապնդուած, ոմանք ես՝ աւելի ուշ գործի ասպարէզի մէջ հաստատուած էին. մեզմէ շատեր կ'ապրին դեռ, սակայն կենաց պահանջմոնք բնականաբար մեզմէ իւրաքանչիւրը մէկ մէկ կողմ քշած տարած և իրարմէ անջատած են. բայց եթէ զիտմամբ կամ պատահաբար իրարու հանդի-

պինք՝ որքան մեծ կը լինի մեր հրճուանքը։ գոզցես հին ժամանակուան երիտասարդական աւելնը կը պորթկայ յանկարծ մեր մէջ, մեր կուրծքերը կ'ուռին, նոր արիւն մը շրջան կ'ընէ մեր երակներուն մէջ, անձառելի ու բախութեամբ մը կը համակուինք։

Զանազան թաղերու մէջ բնակելով՝ մեզ ժամագրավայր ընտրած էինք Եանիի Գառեջրատունն ի Բէրա։ աւելորդ է ըսել՝ այդ թուականներուն Թօգաթլեանի Սրբանիսիը գոյութիւն ունենալէ շատ ու շատ հեռի էր տակաւին։

Մեր խօլ տարիքին յատուկ բարեմասնութեանց առաւելագոյնն և թերութեանց նուազագոյնն ունէինք։ ի Բէրա զրօնցող կարգ մը երիտասարդաց նման՝ պէսպէս մոլութեանց անձնատուր չէինք։ միայն թէ մեզմէ իւրաքանչիւրն իւր տուչինէն (dulcineé) ունէր, ինչ որ ներելի էր անշուշտ մեր կրակուբոց հասակին։

Զափաւոր կերուեաններ, բացօդեայ պտոյաններ, գնդամուղի խաղ, յաճախում թատրոններու՝ որոնց հոլարաններուն (foyer) ցանկորդներէն, էինք՝ գուսանուհեաց հետ դարպանելու հետամուտ, սրամիտ խօսակցութիւններ, աւասիկ ասոնք՝ կը կազմէին սովորաբար մեր գլխաւոր ժամանցները։

Մեր շարքին մէջ Բոլոնիական սերունդէ վառվոռւն երիտասարդ մը կը գտնուէր Ռապինովսքի անուն, որ յոյժ համակրելի էր

ամէնքիս։ կարեւոր պաշտօն մ'ունէր Միջազգայիշին Թղթատան մէջ՝ որ յայնժամ Կալաթա, Միլլէթ խանի մէջ հաստատուած էր. ընտիր խօսակցող մ'էր և շահեկան նիւթեր կ'ունենար միշտ պատմելու մեզ։

1886ի ամռան՝ եռամսեայ արձակուրդ մը ստացած և գիւրակեցիկ լինելով, մեր սոյն բարեկամն որոշեց գէպի Եւրոպա իւր առաջին այցելութիւնը կատարել՝ զանազան երկիրներ տեսնելու առաջադրութեամբ։

Այսպէս, իրեք երկար ամիսներ իւր բաղձալի տեսակցութենէն գուրկ մնացինք՝ որոնց միջոցին սակայն իւր սիրուն նամակները կը հազորդէին մեզ իւր ուղեւորութեան տպաւորութիւններն՝ այնքան յանկոցիչ ոճով ի գիր առնուած։

Վերջապէս իւր վերադարձի օրը հասաւ. ուրախագին գացինք գիմնաստիկ զինք ի շուգենաւ բարի գալուստ մաղթելու համար եւ մէկ քանի օր վերջ, ի պատիւ իրեն, խրախանութիւն մը սարքեցինք։

Հարկ չկայ ըսել՝ այդ օրը բոլորովին կախուեցանք իւր շուրթերէն։

Մէկէ միւսը ցաւքելով՝ զանազան հետաքրքրաշարժ նիւթերու վրայ խօսեցաւ. բայց երբ սուրճի վրայէ մարտզականնիս առնել կը պատրաստուէինք՝ մասնաւրապէս ամփոփուեցաւ և իւր ուղեւորութեան մէկ իրական յարադէպլ պատմեց, որ խորին տպաւորութիւն մը թողուցմեր ամէնքին վրայ։

Անկից ի վեր շուրջ երեսուն և հինգ
տարիներ սահած են՝ բայց կը սիրեմ յու-
սալ թէ դուք ևս շահեկան գտնէք այդ
պատմութիւնը, զոր այսօր ի գիր կ'առնեմ
ձեզ համար :

¶.

Բապինովսքի այսպէս խօսիլ սկսաւ :

Աղնիւ բարեկամքո, իբրև համով
պատառ՝ ամենէն վերջի պահեցի ձեզ պատ-
մել ուղեւորութեանս մէկ յոյժ հետաքրքրա-
կան գրուագը. պէտք է կանխաւ ըսեմ թէ
անոր մասին բառ մ'խոկ չղետեղեցի ուղղած
նամակներուս մէջ՝ զայն այս օրուան վերա-
պահելու հաստատ մտադրութեամբ :

Զարմանալին այն է որ, սոյն իրական
պատմութիւնը սկսելու համար, մէկ ու կէս
տարի ետ երթալու հարկադրուած եմ:

Թղթատան մէջ իմ պաշտօնիս մէկ պար-
տականութիւնը կը կազմէ հսկողութեանս
ներքե կատարել տալ հասած նամակածրար-
ներու բացումն և ուղարկելի նամակածրար-
ներու պատրաստութիւնը :

Արդ, ասկից շուրջ մէկ ու կէս տարի
առաջ օր մը՝ ծրարի մը բացումին՝ ուշա-
գրութիւնս գրաւեց նամակ մը, որ հետեւ
եալ ծածկանուն հասցէն կը կրէր .

NONO №. 2
Poste restante
Galata

ՆՕՆՕ թ. 2
Մնացական ի թղթատուն
Կալատա

Վերջին ծայր խնամով փակուած, կարի-
մաքուր և բաւական ծանրակի նամակ մ'էր.
սոյն հասցէն մարգարտաշար փոքրիկ գրերով
գրուած էր, առնական գիր մը սակայն.
Պէօյիւթամբէրէի թղթատան դրոշմը կը կրէր :

Բնականաբար իսպառ մոռցած պիտի
լինէի սոյն պատահարն, եթէ երկու օր վերջ՝
մինչ ուղարկելի ծրար մը պատրաստել կու-
տայի՝ ուրիշ նամակ մ'ալ ուշադրութիւնս
չգրաւէր, անի ալ ծածկանուն հասցէ մը կը
կրէր, որ հետեւեալն էր.

DODO №. 2
Poste restante
Buyukdere

ՏՕՏՕ թ. 2
Մնացական ի թղթատուն
Պէօյիւթէրէ

Նոյնքան ծանրագոյն, նոյնքան մաքուր
և նոյնքան խնամով փակուած նամակ մ'էր
սամիկա. կնոջական յոյժ վարժ գրով մը
գրուած էր հասցէն. անուշաբոյր էր սոյն
նամակը :

Կասկած չկար. առաջնոյն պատասխանն
էր ասիկա. սիրային թղթակցութիւն մ'էր որ
սկսած էր հաստատուիլ :

Չեմ գիտեր ինչու սոյն երկու նամակը՝ ներն ինձ երազել տուին. Հափոթուելու համար ընտրուած ծածկանուներն այնքա՞ն սիրուն և արտասովոր էին որ երեւակայութիւնս զիս կը մղէր ենթադրելու թէ այդ սիրահարք ևս սովորական սիրահարներ չէին, թէ նոյն պէս սովորական չէր իրենց սէրը :

Վերին առտիճան հետաքրքրուած էի :

Վար իջայ և մտերմօրէն հարցուցի բաշխման ձիւղի պետին թէ երկու օր առաջ նոյնօ թ 2 ծածկանուն հասցէով նամակը քաշուած էր արդէն. այդ մասին գրեթէ ապահով էի. երկրորդ նամակն առաջնոյն պատասխանը լինելու էր :

— Նոյն օրն իսկ, պատասխանեց ինձ, և յոյժ նորատի ու հրաշագեղ տիկնոջ մը կողմանէ :

Այժմ անզուսպ փափաք մ'ունէի այդ կինը տեսնելու. մէկ անզամով միայն սոյն թղթակցութիւնը վերջ չպիտի գտնէր հարկաւ :

Արդարեւ, հետեւեալ շաբաթ, ձիշդ միեւնոյն օրը հասաւ Նօնօյի ուղղեալ երկրորդ նամակը. գարձեալ նոյն ամրափակ պահարանը, նոյն մարդարտաշար գրերը, նոյն անթերի մաքրութիւնը :

Միշտ մտերմօրէն իմզրեցի վերոյիշեալ պետէն որ, երբ Նօնօ ներկայանար, ոեւէ պատրուակի ներքեւ սակաւ ինչ յապաղեցնէր նամակին յանձնումը՝ փութանակի ինձ լուր

հասցնելու համար. առանց իւր ուշադրութիւնը գրաւելու հեռուէն անդամ մը տեսնել կ'ուզէի զինք :

Հազիւ ժամ մը սահած էր՝ այդ լուրը հասաւ ինձ և փութացի վար իջնել :

Պաշտօնեան նամակն իրեն յանձնեց՝ ըսելով.

— Աւասիկ, ալիկի՞ն, ձեր սպասած նամակը :

— Ծատ չնորհապարտ եմ ձեղ, պարո՞ն :

Սոյն խօսքերը ֆրանսերէն լեզուով փոխանակուեցան :

Գեղգեղուն ձայն մ'ունէր, բայց չկրցի որոշակի տեսնել իւր գէմքն, որ սակայն յոյժ չնորհալի կ'երեւէր՝ վասնդի փափկանկատութեամբ պատուհանին գոնսակէն բաւական հեռու կեցած էի :

Հապձեպով հեռացաւ, բայց գիտեցի որ թղթատան անդաստակէն դուրս չելաւ, այլ հոն անկիւն մը մեկուսացաւ և անմնկարագրելի երանութեամբ մը փութաց պահարանը խզելու և նամակը կարգալու առաջին անզամ մը, ո՛ գիտէ ի վերջոյ քանի անգամներ ևս կարգալու համար :

Զինք մօտէն տեսնելու համար՝ յետնակողմի դուռէն դուրս ելայ և, որպէս թէ բուրբուն անտարբեր, իւր քովէն անցայ:

Բնազրաբար ակնարկ մը նետեց ինձ. հաւանաբար իւր կացութեան մէջ ամենափոքր ինչ կասկած կ'ազդէր իրեն :

Այդ ակնարկը վեր ի վայր յուզեց զիս :

Հարկ չեմ տեսներ ձեղ գիտել տալու
ոս բացարձակ ճշմարտութիւնը թէ բոլոր
այն պայմանագրական տարերք, զորս վի-
պասանք ի մի կը բերեն կատարեալ գեղեց-
կութիւն մը որակելու համար, իսկապէս ոչինչ
կը կազմեն. ըստ իս բարեձև կնոջ մը՝ երկու-
րան միայն անդիմագրելի հրապոյր կ'ըն-
ծայեն. ձայն ու աչքերը :

Մանաւանդ աչքերը :

Քիչ առաջ հինգ բառ արտասանած էր,
որք մեղեդի մը նման հնչած էին ականջ-
ներուս. բայց ոչինչ էր այս տպաւորու-
թիւնն. իւր խաժ աչքերն այնպիսի թովիչ
հոսանաւոսվ մը օժտեալ էին որ անոնց հան-
դիպուլլ մինչեւ իւր հոգույն խորը կը ցն-
ցուէր. անհնարին է ինձ բացատրել ձեղ այդ
աչքերուն ի զործ զրած ներգործութիւնը.
բազում կանայք գեղանի աչքեր կրնան ու-
նինալ, բայց վստահ եմ թէ կարելի չէ ամ-
բողջ աշխարհի մէջ գտնել տասն կին՝ որ
գեղեցիկ աչքերու հետ այդ արտակարգ հո-
սանուան ունենան :

Նօնօ կին մ'էր որ, եթէ ուզէր չարաչար
գործածել այդ դիւթական զօրութիւնն, աչ
թէ մէկ, տասն, հարիւր, հազար մարդ, այլ
ամբողջ ժաղովուրդ մը իրեն երկրպագու-
պիտի ընէր, իւր առաջէն գերի պիտի վա-
րէր :

Անշուշտ կղէոպատրա թագուհին ևս
նմանօրինակ աչքեր ունեցած լինելու էր :

Հազիւ քսանամեայ, բարձրահասակ և
նրբամարմին էր. ոտքերն ու ձեռքերը կարի
քնքուշ էին. շքեղ և վայելուչ արդուզարդ
մը կը կրէր, բայց ո՛չ պոռոտ բնաւին :

Դիմագիծերէն դատելով հայուհի մը լի-
նելու էր :

Կրկն ներս մոայ և թաքստոցէ մը զինք
դիտեցի :

Խորասուզուած էր իւր ընթերցման մէջ.
իւր ձեռաց մէջ բռնած էր փոքրագիր քա-
ռէջեայ թերթեր՝ որք շուրջ հինգ կամ վեց
հատ լինելու էին և, տրուած լինելով այն
ժամանակամիջոցը՝ զոր կը դնէր հակառակ
իւր շտապին իւրաքանչիւր էջ աւարտելու
համար, ակներեւ էր թէ շատ խիտ տողերով
և այն մանրագիտական և մարգարտանման
գրերով զրուած էր՝ որք պահարանին վրայ
ուշս գրաւած էին. ըստ երեւոյթի՝ եթէ տը-
պագրութեան յանձնուէին, հարիւր էջէ բազ-
կացեալ հատորիկ մը պիտի կարենային կազ-
մել :

Իւր գէմքին վրայ յարատե ժպիտ մը
կը փայլէր. ո գիտէ ի՞նչ ողոքիչ տողեր
էին որ իրեն ձօնուած էին :

Սոյն ընթերցումը կէս ժամ տեսեց. ապա
դարձեալ թերթերը պահարանին մէջ զրաւ,
ինսամով զետեղեց սոյն գերջինն իւր ձեռն-
պարկին մէջ և հեռացաւ մտացիր, ոսկեղի-
նիկ երազներու անձնատուր :

Գ.

Այսուհետեւ ամէն շաբաթ . կանոնաւուրապէս , քրոնոմէթրական ճշգրտութեամբ մը , Տօտոյի և Նօնոյի նամակները հասան և ուղարկուեցան . կարելի էր ինձ երդնուլ թէ անոնց ժամանումը զիս ևս նոյնքան կը շահագրգռէր որքսն անոնց հասցէտէրերը :

Յաճախ կը տեսնէի զնօնօ՝ երբ նամակը կ'ստանար , կամ զայն կը կարգար անդաստակին մէջ մեկուացեալ :

Սոյն անզուգական կնոջմէն սիրուիլ երանութեանց երանութիւնը պիտի լինէր . յիմար լինելու էի սակայն այդպիսի գաղափար մը զգուելու համար . ակներե էր թէ բացարձակապէս պարկեշտ կին մ'էր և իւր սիրաը մէկ անձի նուրիրած էր , բայց բոլորնուէր և թէ իւր սէրն այն տարամերժող ուքերէն էր՝ յորս պաշտեցեալ էակէն դուրս ամէն ոք , ամէն ինչ կը զադրի գոյութիւն ունենալէ :

Այսու ամենայնիւ երբէք խէթ կամ յաջալանք չէի զգար . ընդհակառակն իւր երեւումը բերկրութեամբ կը պարարէր հոգիս . քանի՛ շարաթները կ'անցնէին՝ տակաւ կ'ոտուգէի այն բոլոր թանկադին բարեմասնութիւններն , որնցմով օժտեալ էր և որք լիուլի պիտի բաւէին զինք պաշտելի արարած մը լնծայելու համար , ի հաշիւ չդնելով իւր չքնաղագեղ աչքերուն հոսանուուն որմէ , որպէս դիտել տուի քիչ առաջ , Արարին

իսկ այնքա՞ն փոքրաքանակ ունենալու է իւր տրամադրութեան ներքէ՝ քանի որ հազիւ կրնայ անկից մէկ քանիներու միայն չորհել ամբողջ սերունդ մը կանանց միջև :

Մէկ քանի ամիսներ հազիւ բոլորած էին՝ զինք սրբազնացուցած , աստուածացուցած էի արդէն . իրեն հանդէպ սակայն խորին պաշտամունք մ'ունէի միայն , զերծ ամէն երկրաքարչ կրքերէ . եթէ միակ փափաք մ'ունէի՝ այն ևս իւր բարեկամութեան , իւր մտերմութեան արժանանալն էր . ասիկո ալ ցնորք մ'էր սակայն :

Օր մը զինք կը դիտէի՝ երբ ստացած նամակը կը բանար . մեծաւ ապշտոթեամբ տեսայ որ պահարանէն երկէջեայ թերթ մը կը հանէր միայն , որու լոկ մէկ կողմը գրուած էր . առաջին անդամն էր որ այսքան հակիրճ գրութիւն մը կ'ստանար . վայրկեանի մը մէջ աւարտեց ընթերցումը . սաստիկ յուղուեցաւ . աչքերն արցունքներով լեցուեցան և զիսիկոր հեռացաւ :

Սիրտս գալարուեցաւ իւր յուսահատ կացութիւնը տեսնելով . այդ վիշտն իրեն ինսայելու համար՝ կեանքէս տարիներ , պիտի կը նամ լսուել ամբողջ կեանքս զոհելու պատրաստ պիտի լինէի :

Երկու օր վերջ առ Տօտո նամակն ուղղուեցաւ սակայն :

Հետեւեալ շաբաթ պատասխան չհասաւ քնաւ :

Խզո՞ւմ մ'էր արդեօք . ա'լ ինք ևս
նամակի չէր սպասեր և չպիտի՞ գար գուցէ :

Ամէն պարագայի մէջ բաշխումի գրա-
սենեակը դացի սպասելու . միշտ միեւնոյն
ժամուն կը համէր :

Եւ արդարե եկաւ :

Բայց այս անդամ այն ճաճանչագեղ ու-
րախութիւնը չէր փայլեր իւր դիմաց վրայ ,
ո'չ ալ կը կրէր իւր սովորական վստահու-
թիւնը՝ հաստատալէս նամակ ունենալու
համար :

Վրդովեալ էր և վարանոտ :

— Պարո՞ն , ըստ պաշտօնէին դողդա-
ջուն ձայնով մը , բան մ'ունի՞ք արդեօք ինձ
համար :

Պաշտօնեան խորշին մէջ վիստուեց . թէն
կանխաւ գիտէր թէ բան մը չկար , և ձեռ-
նունայն դունակին մօտենալով .

— Ոչ , գժրախտաբար , տիկի՞ն , պա-
տասխանեց :

Ոտքերուն ներքեւ երկնային կայծակ մը
թերեւս նախամեծար պիտի համարէր հէդ
կինը :

Չհեռացաւ :

— Պարո՞ն , յարեց միշտ թրթոււն շեշ-
տով մը , և վատա՞հ էք որ սուրհանդակին յա-
պաղումը չէ պատճառը . . .

— Կրկին ո'չ , գժրախտաբար , տիկի՞ն ,
վկոսփորի սուրհանդակը ժամանակին հասած է :
Վշտի մարմնացումն , արձանն էր գոդ-

ցես . չկրցի զսպել ինքզինքս , փղձկեցայ եւ
հեռացայ :

Իսք ևս , եղկելի վիճակի մը մատնուած ,
հեռացած էր :

Նոյն շաբաթ նամակ չուղղուեցաւ Տօտոյի :

Յաջորդ շաբաթ սակայն նօնօ թ. 2
նամակը հասաւ . հաւանաբար Տօտո տեղի
տուած էր :

Եւելորդ է ըսել թէ նոյն օր դարձեալ
իւր գալստեան սպասեցի . բայց պիտի գա՞ր
թէ ոչ . սիրոս կը տրոփէր :

Եւ աւասիկ երեւցաւ իւր չնորհալց դի-
մաստուերը գունակին առաջ . նախորդ շաբ-
թուան թախծագին և վարանոտ կերպա-
րանքն ունէր կրկին :

— Պարոն , արդեօք նոր բան մը հասա՞ծ
է ինձ համար :

— Վերջին անդամուան նման ձեռնու-
նայն չպիտի վերադառնաք , տիկի՞ն , այո՞ ,
նամակ մ'ունիք :

Իւր պաշտելի դէմքը շողշողեցաւ . եթէ
դշխոյական գահ մը չնորհուէր իրեն
չպիտի կրնար տեղի գերագոյն հրճուանք մը
զգալ :

— Շատ ազնիւ էք , պարո՞ն , չնորհա-
կալութիւն :

Հստ սովորականի մեկուսացաւ անդա-
տակին մէջ կատարելու համար իւր ընթեր-
ցումն՝ որ երկար տեւեց որպէս ուրիշ ան-
գամներ և հեռացաւ խայտանօք :

Այսուհետեւ այլ եւս ամէն ինչ կանոնաւորապէս ընթացաւ . այդ վաղանցիկ փոթոքիկը չկրկնուեցաւ երբէք ամբողջ մէկ տարուան շրջանին մէջ՝ մինչ ուղեւորութիւնու :

Գալով ինձ՝ ես միշտ լոխն պաշտամունք մ'ունէի հանդէպ իրեն՝ որու հետ բառ մ'իսկ փոխանակած չէի սակայն և որ զիս չէր ճանչ չեր նոյն իսկ, քանի որ միշտ փափկանկատութեամբ զգուշացած էի զինք խրաչեցնելէ իւր այս ծածկանուն թղթակցութեան մէջ :

Պէտք է ըսեմ, այո՛, բիւրելացեալ սիրով մը կը սիրէի զինք և ամէն բանէ գեր ի վերոյ կը սիրէի :

Օր մը, երբ պատահմամբ Պէօյիւքտէրէ կը գանուէի, յանկարծ մտաբերեցի երթալ տեղւոյն թղթատան տնօրէնին մօտ, զոր շատ լաւ կը ճանչէի, Տօտոյի մասին տեղեկութիւններ քաղելու համար :

Ինք ևս հետաքրքրուած կը թուէր սոյն սիրային նամակախնիէն, որ եօթնօրեալ այնքա՞ն ճշգրտութեամբ և այնքա՞ն երկար ժամանակէ ի վեր կը փոխանակուէր :

Տօտո և ո՛չ մէկ ուրիշ առթիւ գործ կ'ունենար սոյն թղթատան հետ՝ որով անկարելի եղած էր իւր ճշմարիտ անունը հասկընալ . ամէն շարաթ կանոնաւորապէս իւր նամակն առնել կուգար միայն . հաւանաբար Պէօյիւքտէրէ չէր բնակեր իսկ . մնաց որ յոյժ վայելուչ և յոյժ բարեկիրթ երիտասարդ մէր շուրջ քսան և հինգ տարեկան . ամէն

ինչ ի նա կը հաստատէր իւր բարձր դասակարգի պատկանիլը . թէւ իւր ֆրանսերէն առողջանութիւննը չէր մատներ՝ բայց թերեւս հայագգի լինէր :

Հոս կը վերջանալին իւր ունեցած բոլոր տեղեկութիւններն որք, պէտք է խոստովանիլ, կարի վախտ էին :

Աւասիկ, սիրելի բարեկամքս, շուրջ մէկ ու կէս տարուան նախաբան մը՝ որու մասին նոյնպէս բերան չէի բացած ձեզ ժամանակին և այդպէս պէտք էր լինել . ներելի է մեզ պատմել հասարակ սիրային դէպքեր՝ որոնց մեծ կարեւորութիւն չենք ընծայեր և որք վաղանցիկ լինելու են . բայց այն զգացումները, զորս կըտածէի սոյն արտակարգ կնոջ հանդէպ, սրբազնասուրք և տեւական հանգամանք մ'ունէին և այսու իսկ սրտիս ամենէն թաքուն խորշերուն մէջ մնալու սահմանեալ էին միայն :

Եւ այժմ փակենք սոյն անցեալն՝ իմ ուղեւորութեանս վերադառնալու համար :

— 863 — 864 —

Դ.

Պահիկ մը դադար առաւ և մէկ մէկ գլանիկ վառեցինք . զարմանալի թուեցաւ մեզ . սոյն պատմութիւնն արտասովոր եռանդով մը, յարածուն ոգեւորութեամբ մը կը պատմէր՝ որու հետ գուգընթացաբար կ'անձէր մեր հետաքրքրութիւնն ես . մեր դէմը՝ մեր

Նախկին զուարթ պատմողը չունեինք, այլ
կարծես քարողիչ մը, ներշնչեալ մը:
Եւ վերսկսաւ:

— Որպէս կը յիշէք, բարեկամքաս, քա-
նի որ ողջերթի գալու պատիւն ըրիք ինձ,
յունիս ամսոյ 16ին էր որ հելենական Աք-
րհօն շոգենաւը կ'առնէի. պիտի նախընտրէի
աւելի փառաւոր շոգենաւով մը ճամբորդել,
բայց ներկայացող առաջին շոգենաւն էր և
չէի ուզեր ժամանակ կորսնցնել, մանաւանդ
զի պետերս ինձ յանձնած էին կարգագրել
առկախ ինդիք մը, զոր մեր թղթատարա-
կան վարչութիւնն ունէր Յունաստանի թղթ-
թատարական վարչութեան հետ. ասիկա
դիւրաւ կատարելի գործ մ'էր. այսպէսով
պարտաւոր էի նախ Աթէնք այցելել:

Մեր շոգենաւն, Արշիպեղագոսի մէկ
քանի կղզիները հանդիպելէ վերջ, Բիրէա
պիտի ուզգուէր:

Յետ միջօրէի ժամը չորսին Պոլսէ բաժ-
նուեցանք. օդը հրաշագեղ էր և ծովը կա-
տարելապէս հանդարտ. ելք մարդ բաւա-
կան ժամանակէ հետէ բաց ծովու վրայ գըտ-
նուած չիմսիք՝ շոգենաւին ընթանալ սկսե-
լուն՝ հոգեպարար երանութեամբ մը կը համա-
կուի, կ'առլցուի. ասիկա իմ պարագաս էր.
երբէք այնքան կայտառ և ուրախ չէի ճանշ-
ած ինքինքս:

Ուզեւորներուն գրեթէ ամբողջութիւնը
Յոյնիրէ և մէկ քանի ցանցառ թուրքերէ կը

բազկանար. առաջին կորզը կը գտնուէի
ուր հազիւ տասնեհինգ անցորդներ կային,
որոնց մէջ երեք-չորս տիկնայք, ամէնքն ալ
յունական հարուստ դառակարդին պատ-
կանագ:

Ժամը վեցին ընթիրիքի հնչակները զար-
նուեցան և ընդարձակ սեղանի մը շուրջ բո-
լորուեցանք. դիպուածն ուզեց որ ճիշդ քովս
բազմէր — ըստ շոգենաւային կարգ ու սար-
քի՝ այդ տեղը ցվերջ պահպանելու համար —
երիտասարդ մը, որ յոյժ համակրելի և ազ-
նուական կերպարանք մ'ունէր. ապահով
էի թէ յոյն չէր՝ քանի որ միւս սեղանակից-
ներն արդէն մտերմացած էին իրարու հետ
և ինձ պէս ինք ևս անոնց հետ պարզ քա-
ղաքավարական ողջոյն մը փոխանակելով
բաւականացած էր. օտարազգի մ'էր ու-
րեմն. այս բալորալին յունական միջավայրին
մէջ երկուքնիս միայն օտարազգի լինելով՝
ընական էր որ մենք ալ մեր միջև բարեկա-
մութիւն հաստատէինք. նոյն երեկոյ իսկ,
սեղանին վրայ, քիչ թէ շատ խօսակցեցանք,
հարկ չկայ ըսել ֆրանսերէն:

Մեր անունները փոխանակել հարկ
եղաւ. Շապուրօֆ կը կոչուէր. Խօնս մ'էր
արդեօք. իւր վառվռուն սեւ աչքերը կար-
ծել չէին տար սակայն:

Նոյնպէս հարկ եղաւ մեր ուզեւորութեան
նպատակը յայտնել. ըսի թէ թղթատարա-
կան վարչութեան կը վերտրերէի և արձա-

կուրդով Եւրոպա կը ճամբորդէի . ինք ալ
յայտարարեց թէ հասութատէր էր և զրօնա-
կան ուղեւորութիւն մը կ'ընէր :

Ճաշէն վերջ՝ չոգենաւին բարձրաւանդը
մեր սուրճն առնելէ և մաքուր օդ ծերէ
յետոյ , երբ գիշերային զովութիւնն սկսաւ ,
սրահն իջանք . իւր լոցիկը հանդիպելով՝ ըն-
թերցանութեան հատոր մը հետ բերաւ .
ակնարկ մը նետել բաւական եղաւ ինձ հաս-
կնալու համար թէ Արեւելեան Մամուլ հան-
գէն էր . թղթատարական պաշտօնէի մը հա-
մար ասիկա գիտնալ՝ ամենատարրական բանն
էր . ուրեմն Շասկուրօֆ հայազգի էր . Բոլո-
նիական սերունդէ լինելով՝ գոհ եղաւ որ
Ռուս մը չէր . առաւել ևս գոհ հայազգի լի-
նելուն՝ զի ձեզ չէ որ յայտարարելու եմ թէ
որքան կը համակրիմ ձեր աղնիւ ցեղին :

Քաջակազմ երիտասարդ մ'էր . իւր դէմ-
քը կաթնաթոյր սպիտակութիւն մ'ունէր .
իւր գլխուն վրայ ամէն ինչ բարեձե և հա-
մեմատական էր . շրթանցը վերև խարտիշա-
գոյն նուրբ և ողորուն պեխեր առնական հը-
մայիչ շնորհ մը կը պարզեւէին իրեն . բայց
ինչ որ ամենէն յատկանշական էր՝ այն ան-
սահման բարութեան արտայատութիւնն էր ,
որ կը փայլէր սոյն պայծառ դէմքին վրայ :

Իրարու քոլ նստանք . դաւաթ մը քօն-
եաք առնել ուղեցի և երբ կը պատուիրէի՝
ինդրանացս վրայ՝ հաճեցաւ որ իրեն ևս
մհծարեմ :

Աչքերը հանդէսին վրայ իջեցուց , բայց
կարող չէր կարդալ . երազուն կերպարանք
մ'ունէր՝ յորումկարելի էր ընդնշմարել ան-
համբերութեան նրբին երանգ մը . տակաւ կը
հետաքրքրուէի իրմով և կը յարէի իրեն ,
բայց ինք վերապահ կը մնար . այսու հան-
գէրձ կը ջանար միշտ իւր մտածումները վա-
նել և սիրալիր վերաբերմունք մ'ունենալ ինձ
հանգէպ :

Յանձին իւր ամէն ինչ կը մատնէր թէ
յոյժ բարեկեցիկ էր և իւր խօսակցութիւնն
անկեղծ , անապակ և միանդամայն գրաւիչ՝
կը յայտնէր թէ յոյժ զարդացեալ էր . սրա-
միտ խօսքեր կը յորդէին իւր բերնէն . մէ՛ղք
որ երազանք մը զինք հեռուները կը տանէր
յաճախ . եթէ ոչ՝ որպիսի՛ ընափր խօսակից
մը պիտի ունենայի :

Հետեւեալ օր Տարտանէլ և Թասոս ու
Լեմնոս կղզիները հանդիպեցանք . ամբողջ
օրն իրեն հետ անցուցի . այդ օր աւելի ևս
մշակեցինք մեր մտերմութիւնը . հետզհետէ
աւելի կը հիանայի իւր արտակարգ իմացա-
կանութեան և կիրթ ճաշակներուն վրայ .
խօսակցութիւնը միշտ հաճոյալից էր , բայց
կ'զգուշանար իւր անձնականին վրայ խօսե-
լէ . ժամանակին մէկ մասն ևս թղթախաղով
անցուցինք . կրկին կը խորասուզուէր երրեմն
երբեմն իւր երազներուն մէջ՝ որոնց կարծեա
կը ժպտէր և երբ սթափէր՝ ակամայ շարժում
մը կ'ընէր անհամբերութեան . ճշմարիտ ա-
ռեղծուած մ'էր սոյն երիտասարդը :

Ակներև էր թէ ինք ևս ինձ հանդէպ կը զգար միեւնոյն համակրութիւնը՝ զոր ես իւր նկատմամբ կը սնուցանէի. վայրկեաններ կուգային ուր կարծես կը փորձուէր իւր սիրով բանալ ինձ, բայց վերապահութեան զգացումը կը յաղթանակէր և լուռ կը մնար:

Յաջորդող օրուան միջօրէն առաջ Միտիլի պիտի համնէինք. առաւօտէն ակսեալ Շապուրօֆի անհամբերութեան, անձկութեան նշաններն աւելի ևս սաստկացան. իւր խօսակցութիւնը բոլորովին կցկառւր կը լինէր. միջոց մը երբ երկրորդ նաւապետը մեր մօտ կը գտնուէր՝ հարցուց անոր թէ որքա՞ն հեռի էինք գեռ այդ կղզիէն. շուրջ մէկ ու կէս ժամ ունէինք տակաւին համնելու :

Մեր միջև գոյացած մտերմութիւնը կը թոյլատէր որ իրեն հարցնէի.

— Բարեկա'մս, ինչո՞ւ այդ աստիճան կը հետաքրքրուիք. անհամբեր կը տեսնեմ զձեզ :

— Կարեւոր լուրերու կ'սպասեմ, սիրելի՛ս, պիտի տեսնէք...

Իւր կրկնադիտակը շարունակ աչացը կը տանէր. վերջապէս այդ գեղատեսիլ կղզին տարորոշուիլ սկսաւ :

Մօտեցանք, մօտեցանք և խարսխեցինք ի վերջոյ. ապրանաց նաւահանոյթն և նաւամուտքն ակսան իրենց անդադրում և ձանձրացուցիչ ժխորով. ուղեւորներ մեկնած էին և ուրիշներ կը համնէին :

Շապուրօֆ, իւր դիտակն աչաց վրայ, շոգենաւին վրայ եկող նաւերը կը դիտէր ոգեւորեալ, յուղումնալից. իւր սրտին բարախիւնը կարելի էր ինձ լսել. իւր լուրերուն կ'սպասէր:

Եւ աւասիկ հեռուէն սիրուն մակոյկ մը ընդնշմարուեցաւ, որ դէսի մեզ կը յառաջնար. միակ ուղեւոր մը կար անոր մէջ :

Յանկարծ Շապուրօֆի դէմքին վրայ անպատմելի ուրախութիւն մը կը ճառագայթէր, արգէն ճանչցած էր զայն :

— Ի՞նքն է, Աստուած իմ, ի՞նքն է, որպիսի երջանկութիւն :

Հարկ չկայ ըսել թէ իմ հետաքրքրութիւնս ևս ծայրագոյն աստիճան գերազգրաւուած էր. այժմ կարելի էր զանազանել. համնողն ուղեւորուհի մէր բազմաթիւ պայտսակներով և գլխարկի տուփերով :

Երբ հեռաւորութիւնն աւելի նուազեցաւ և ա՛լ կարելի եղաւ իրարու ձայն հասցնել՝ շոգենաւին և մակոյկէն երկու սիրալից աղաղուկներ իրարու հանդիպակցեցան :

— Նօնօ'

— Տօտօ'

Ապշահար մնացի. ասոր չէի սորտասեր բնաւ. յիշեցի որ դժգմելով այս հելլենական շոգենաւն առած էի և աւասիկ ոոյն Այթէուն էր որ զիս դէսի երանութիւն կ'առաջնորդէր. Տօտօյի հետ էր որ բարեկամացած էի և նօնօ էր որ կը համնէր,

այն եղական կինն՝ որ ամբողջ պաշտամունքիս առարկան էր և որու բարեկամութիւնն եւս պիտի չահէի հաւանաբար, ինչ որ ինձ ցնորք մը թուած էր ժամանակին:

Ե.

Շապուրօֆ կը ջանար զսպել իւր յուղումն և ես՝ իրմէ աւելի. ևս առաւել ես փոյթ տանելու. էի անտարբերութիւն կեղծելու:

Խելայեղ և արշաւասոյր նետուեցաւ շարժական սանդուղէն վար զնօնօ դիմաւորելու համար. բարձրաւանդէն հանդիսաւես կը լինէի. իւր աջը կարկառեց՝ որպէս զի օգնէ մակոյկէն դուրս ելնելուն և երբ սանդուղին ստորոտը միացան՝ խանդաղատաղին ողջագուրուեցան. այս ողջագուրանքին մէջ արտակարգ բան մը չէր նշմարուեր. կարծես քոյր և հղբայր էին որ կը գիրկընդիսաւնուէին:

Նոյն պահուն շոգենաւին մակոյկը պատրաստ կեցած էր հրամանատարին համար, որ ցամաք պիտի երթար և տոյն վերջինն իւր կարգին վար կ'իջնէր մեկնելու համար:

Նաւապետը շուրջ քառասնամերայ լուրջ և պատկառազգեցիկ անձ մ'էր՝ որքան որ կրցած էի դատել մեր մեկնումէն ի վեր, մասնաւորաբար երբ կը նախագահէր մեր սեղանին. սակաւախօս և պաղպիւն:

Եւ սակայն նօնօ դեռ հազիւ ոտքը դրած շոգենաւին շարժական սանդուղին վրայ՝ իւր աչաց հոսանուան իւր զօրութիւնն ի գործ գնելու էր և ասիկա պատահմամբ նոյն իսկ անոր վրայ՝ որու յանձնուած էր Այրիկօնի ամբողջ ճակատագիւը:

Ինձ համար ոչինչ կար զարմանալու:

— Բարի եկա՞ք, տիկին, ըստ նաւապետը, յառաջանալով ժափս ի շուրթին և վեր բարձրացնելով գլխանոցն, աւասիկ սիրուն ուղեւորուհի մը՝ որ կը համնի և որ ապահովէս զուարթութիւն պիտի բերէ մեր:

Սոյն շողոմնալից խօսքերը բնաւ չշփոթեցուցին զնօնօ. ընդհակառակն պաշտելի շարժուձեւով մը պատասխանեց.

— Ծնորհակալ եմ, տիար նաւապետ, ձեր շնորհալից գովանքներուն համար. արդարեւ կը վստահացնեն զիս թէ տմէն ուրեք զուարթութիւն կը սփոհմ և այդ պաշտօնիս մէջ չպիտի թերանամնոյնպէս ձեր շոգենաւին վրայ:

— Պարո՞ն, յարեց նաւապետը խօսքը Շապուրօֆի ուղղեցիլ, թոյլ կուտա՞ք որ ձեզ ընկերանամ. կը վախնամ որ տիկինին հանգստաւէտ խցիկ մը չյատկացնեն՝ որպէս արժանավայել է և կ'ուզեմ սյոյ մասին բաւցորոշ հրամաններ տալ:

Վեր ելան և, հրամանատարին հոգածութեամբ, նօնօ լաւագոյն սենեակի մը մէջ զետեղուեցաւ. պայտոսակներն ու գլխարկի տուփերը հօն փախադրուեցան:

Իւր յանձնառութիւնն այսպէս կտտարելէ
վերջ՝ նաւապետը հրաժեշտ առաւ և բաժ-
նուեցաւ շոգենաւէն :

Այն ինչ քառորդ մը սահմած էր՝ Տօտո և
Նօնո դէպի ինձ կը յառաջանային. սոյն
վերջինը փութացած էր շոգենաւի վայել
արդուղարդ մ'ընելու. այժմ վարդագոյն բե-
հեղէ սպարեզօտ մը զգեցած էր, որ աւելի
եօ կը նրբացնէր իւր արդէն նրբին հասակը:
Երբ քովս հասան.

— Բարեկամս, բացադանչեց Շապու-
րօֆ, կ'ըսէի ձեզ թէ լուրերու կ'սպասէի եւ
թէ պիտի տեսնէիք. աւասիկ որո՞ւ կ'սպա-
սէի. ճշմարիտ անակնկալ մը ձեզ համար,
այսպէս չէ :

— Քեզ կը ներկայացնեմ, սիրեցեալս,
զՖիար Ռապինովսքի, ընտիր բարեկամ՝ մը,
զոր շոգենաւին վրայ իսկ շահեցայ:

— Տիկին Նօնո, զարմուհիս :

— Պատիւ կը համարիմ, պարո՞ն . . .

— Պատիւն ինձ համար է, տիկի՞ն :

Որպէս վատահ էի արդէն՝ Նօնո զիս չէր
ճանչցած քնաւ :

Միջօրէի ճաշին դեռ կէս ժամ կար. շո-
գենաւն երեկոյեան դէմ պիտի մեկնէր և
այսպէսով Միտիլիի նաւահանգիստին մէջ
պիտի ճաշէինք :

— Պէտք է զարմուհիս գալուստը տո-
նե՞նք, յարեց Շապուրօֆ բերկրալից. «Ն,
որտե՛ իջնենք և ախորժարեր առնենք,

Եւ վար իջանք :

— Լաւագոյն ախորժաբերը, զոր կըր-
նանք ունենալ հոս, մասթիգան է, յաւելեց,
և արդարեւ ընտիր է հոս տրուած մասթիգան.
Բնչ է ձեր կարծիքը :

Մեր հաւանութեան վրայ՝ երեք գաւաթ
մասթիգա բերուեցան համադամ՝ աղանդեր-
ներով :

Կը թուի թէ սեղանապեան, որ անձամբ
բերուծ էր ինդրուածը, անթերի չնորհանօք
չզետեղեց ափսէն սեղանին վրայ :

— Կեցի՛ր, բարեկամս, ըստու անոր Նօնո
յաւարէն լեզուով և զուարթալից շեշտով.
Կուզեմ քեզ փոքրիկ դաս մը տալ առանց
որ նեղանաս :

Իւր ձեռօք քակեց անոր սպիտակ և մա-
քուր գողնոցն ու զայն կապեց իրեն. ափսէն
առաւ, հեռացաւ և վերին աստիճանի նա-
զանօք յառաջանալով՝ զայն բերաւ չնորհա-
լից կերպիւ զետեղեց մեր առաջ :

Ոչ թէ Այրիօնի սեղանապեան, այլ Բա-
րիզի Մեզոն Տօրի սպասարկուներն իսկ
պիտի կրնային դաս առնել իրմէ :

Մարդուկին: Կը մնար միայն ժապուի :

— Եւ այժմ որ դասդ առիր, յարեց
անոր այտին ափլէց մը փակցնելով և ծիծա-
զելով, դու ևս գնա՛ կենացս մասթիգա մը
խմել :

Շապուրօֆ և ես կոկորդալիր կը խըն-
դայինք :

— Միշտ արտասոց այս Նօնօն, կը մքմնջէր բարեկամու:

Եւ Նօնօ սկսաւ խօսիլ, այս մոգուհին խօսակցութիւնը կարծես շարունակի կայծեր կը բնդունէր իւր բացավառ մտքէն. կարելի չէր ունկնդրել իրեն առանց անդիմադրելի հաճոյքի:

Միսիլի անցուցած ութ զուարթագին օրերուն վրայ խօսեցաւ և պատմեց զանազան միջադէպեր՝ որք ի վեր կը հանէին թէ իւր ներկայութիւնն որպիսի խանդավառութիւն յարուցած էր այդ խաղաղիկ կղզին մէջ:

Մեր ախորժարերներն երեք անդամ կը ըկանուած էին՝ երբ զանդակները հնչուեցան և ճաշարահ թշանք:

Նաւազեաը վերադարձած և արդէն բազմած էր սեղանին գլուխն. իւր խնդրանաց վրայ տեղափոխութիւններ կատարուեցն:

Նախորդ երկու օրերն՝ իւր ոջ կողմը բաւական տարեւոր տիկինն մը և ձախ կողմն մնոր ամուսինն ունէր, հաւանաբար խիստ ջոջ ընտանիք մը. խնդրեց ամուսինէն որ իւր կնոջ քով բազմի և այսպէսով՝ իւր ձախ կողմը թափուր ունենալով՝ բազմեցուց գեօնո, անոր քով նապուրօֆ. ես ալ միշտ նապուրօֆի քով կ'իյնայի:

Այս բացառիկ պատիւն ամէնքին ուշադրութիւնը գէպի Նօնօ գրաւեց ևս պէտք է

յարեմ թէ նոյն իսկ այս խսկապէս օսարամնը միջավայրին մէջ իւր գիւթական զօրութիւնը յաղթական հանդիսացաւ:

Այժմ միեւնոյն ձաշասրանը չէր կարծես այլեւս, համակ ոգեւորութիւն կը տիրէր, զի Նօնօյի աշխերը հնն ճառագայթած էին, վենացս մէջ չեմ տեսած եւ չպիտի տեսնեմ ապահովապէս կին մը՝ որ իւր չուրջ անձերն ու իրերը կերպարանափոխ ընելու, անոնց զուարթութիւն պարդեւելու սոյն եղական ձիրքն ունենայ:

Յունարէնը յայժ քաջավարժ խօսին ալ — լեզու, զոր նապուրօֆ եւ ես ալ կը խօսէինք, բայց ո՞չ իրեն չափ անթերի — իւր գերը կը կատարէր այն համակրութեան մէջ, զոր կը ներշնչէր սոյն հելլինացւոց:

Հազիւ քանի մը վայրկեան անցած էր եւ արդէն համարձակօրէն ու մտերմօրէն զը անսակցէր նաւազեալին հետ, որ նոյնպէս վերին առաջնան շահագրգուած լինել կը թուէր իրմավ:

Նօնօյի համեւէն առաջ՝ ո՞վ պիտի կը ըստար մտարերել թէ սոյն նաւորդն այնքա՞ն վասվուն եւ այնքա՞ն կնամեար լինելու կարող էր:

— Որքա՞ն չուտ վերադարձաք, կ'ըսէր անոր, կը վախնայի որ սեղանին վրայ ձեր ներկայութենէն զրկուէինք:

— Մեծ զրալում մը չունէի, կը պատասխանէր կատակաւ նաւազեար, ձեր գա-

լուստը միծարելու համար գացի անձամբ բերելու ու աղկիթ, որ մեր շոգենաւին վրայիւր բացակայութեամբ կը փայլէր :

Սրդարև բացառաբար ու աղկիթ դրած էին սեղանին վրայ իրրեւ աղանդերներէ մին :

— Ուրեմն բէջնա մը լեցուցէք ինձ, որպէս զի ձեզ բարի գալուստ մաղթեմ:

Նաւապետին հետեւելով՝ ամէնքս ալ մեր բաժակները լեցուցինք և միահամուռ հուրին կենդանութեանը խմեցինք :

— Ո՞ւր է ձեր այս ուղեւորութեան նպատակը, տիկի՞ն, հարցուց միջոց մը նաւապետը :

— Օդափոխութեան համար զարմիկիս հետ կ'երթանք ի Դօրֆու, որու կլիման ու գեղեցկութիւնն այնքա՞ն կը տարփողեն :

— Աւոտրիոյ էլիզապէթ կայսրուհին հո՞ն է այժմ իւր Ալիջիկոն պայտաժին մէջ. ուրեմն թագուհի մ'ալ կ'երթայ հո՞ն :

Խօսակցութեան թելն ինք և նաւապետը կը բռնէին և բոլոր սեղանակիցք ևս կը մտանակցէին անոր, որ տակաւ կ'ոգեւորէր եւ մտերմական կը գառնար :

Մրգելէնսներու հետ նաւապետը վեց շիշ շամբանիա բիրել տուաւ :

Գլուխները բաւական տաքցած էին. նաւապետն սկսաւ երգել, ապա իւր խնդրանց վրայ նօնօ ևս յունական գուսաներ գութեան փոքրիկ հատուած մը երգեց և

ահապնադղորդ ծափեր խլեց, ուրիշներ եւս իրեն հետեւեցան, այսպէս ճաշը սովորականէն շատ աւելի տեւեց :

— Ձեր բոլոր բարի կամեցողութեան հակառակ՝ բան մը սկսի պակսի ինձ ձեր շոգենաւին վրայ, տիար նաւապետ, կ'ըսէր անոր :

— Գուշակեցի. դաշնակ մը. եթէ ձեր վերադարձի թուականն ինձ կանխաւ ծանուցանէք՝ կը խոստանամ հատ մը զետեղել տալ որահին մէջ :

Սեղանակիցները բոլորովին չէն շող բաժնուեցան սեղանին :

Այսպէս, բարեկամներս, չէի սիալած ան զատողաւթեան մէջ, զոր ըրած էի զնօնօ առաջին անգամ տեսնելով. գրաւել, զերել, այս էր իւր գերն աշխարհի վրայ և ինչ որ կար արտակարգ, սա էր թէ՝ որպէս ինձ՝ ինչ որ ամէնուն կը ներչնչէր, յայրատ զգացումներ չէին բնաւ, այլ աղապատանք մը այնքան բուռն որքան անապական :

Զ.

Ճաշէն վերջ ամէնքս ալ շոգենաւին բարձրաւանդն ելանք. միւս ուղեւորները գուրգուրանօք շրջապատած էին զնօնօ, որ զուարթ արտոյտի մը պէս կը ճռուողէր. Ճապուրօֆի հետ մենք ևս միացանք անոնց :

Ինք Հավանայի ըստիր սիկառ մը վա-

ուեց և հոգեզուարձ անդորրութեամբ անոր ծուխերուն մէջ թաղուեցաւ :

Այժմ կարգն ինձ եկած էր . ե՛ս էի երաւուն ու մտածկու :

Արդարե մէկէ աւելի կէտեր կային՝ որք խորհրդածութեան առաւտ նիւթ կը մատակարարէին ինձ :

Նօնօ ինչպէս Միտիլի գանուած էր . հարկեցուցիչ պարագայի՞ մը ներքե հոն կոշուած , թէ միմիայն Շապուրօֆի հետ ի միասին ուղեւորին սքօղելու համար :

Շապուրօֆ զնէ իրրև իւր զարմուհին ներկայացուցած էր . ստոյգ էր թէ շարժառիթ մը կար թաքուն :

Այն տեղեկութիւնը , զոր նաւապետին տուած էր Նօնօ , թէ Գօրփու կ'երթային , ճշգրի՞տ էր ամէն մասամբ :

Բայց սոյն կէտերը յարաբերական կուրեւորութիւն մ'ունէին միայն . ինչ որ իմ խոկմանց գլխաւոր առարկան էր՝ Նօնօի և Յօնոյի փոխաւարձ յարաբերութեանց բնութիւնն էր :

Մէկ ու կէս տարիէ ի վեր երկու տարփածուներ ենթադրած էի զանոնոք . ճի՞շդ էր սոյն վարկածը :

Մէկ քանի ժամերէ հետէ որ շոգենաւ հասած էր՝ այդ ենթադրութիւնն հաստատող և ո՛չ մէկ նշան չէի նշմարած :

Զարմանալի կը թուէր ինձ այս բանը . կարծես Շապուրօֆ ևս անպայման պաշտող

մէր Նօնօի և ուրիշ ոչինչ . միայն թէ իմ և հաւանաբար չաս ուրիշներու վրայ սա միակ , այսու հանդերձ անդնահատելի առաւելութիւնն ունէր որ Նօնօ ամենաջերմ աղապատանքով մը յարած էր անոր . ասիկա ոկներև էր . ի՞նչ որ ընէր , որո՛ւ հետ որ խօսէր՝ միշտ իւր զօրովալից նայուածքն անոր վրայ կը յածէր և այս գորովանքին մէջ ինչ որ առաւել կը շեցառուէր՝ կնոջական նրբին հոգածութիւնն էր . մասնաւորապէս սեղանին վրայ շռայլած էր անոր բոլոր այն փոքր խնամքները՝ զորս կեն մը կը տանի միայն պաշտեցեալ էակի մը , լինի ամուսին , որդի , հայր կամ եղբայր :

Ի մի բան առեղծուածներ էին ասոնք՝ որոնց լուծումը կը փափաքէի և կը յուսայի :

Շողենաւնիս կը բաժնուէր Միտիլիէ և խարիսխը վեր առնելու համար կատառուած վարոյթներէն սթափեցայ :

Հաղիւ քառորդ մը սահած էր մեր մեկնումէն ի վեր՝ երբ կամրջակին վրայ գտնուող ուղեւորներու կողմէ աղմուկ մը բարձրացաւ . աղէտալի աղաղակներ կը հասնէին :

Նօնօ կայծակի արագութեամբ դէպի հոն սլոցաւ և Շապուրօֆ , ուրիշներ և եռ՝ իրին հետեւեցանք :

Երկուասանամեայ աղջկուկ մ'էր որ՝ իւր տարիքին յատուկ անհանդարտութեամբ՝ բարձր տեղ մը գտած և անկից վար սուտումներ ըրած էր շարունակի . վերջապէս

ձախող անկում մ'ունեցած և սրունքին վրայ անլտանդ բայց ցաւազին ճմլումներ ստացած էր :

Իրեն կ'ընկերունար իւր մայրն որ, խեւայիդ, չեր գիտեր ինչ ընելիքն. ողբ ու կոծ կ'արձակէր միայն :

Նօնօ իւր բազուկներուն մէջ առաւ փոքրիկը. նոյն պահուն երկրորդ նաւապետը կը հասնէր, որ նոյնպէս լսած էր ժիորը. ինդքսց անկէ որ խցիկ մը յատկացուր վիրաւորին՝ ինչ որ անմիջապէս կատարուեցաւ և, միշտ բազուկներուն մէջ, հոն փոխազգրեց զայն. լուր զրկեց բժշկին՝ որ ընդհանուր եկաւ և դարձանումը սկսաւ :

Մայրը շուարած մնացած էր այսքան բարեսրառութեան առաջ. Նօնօ բազմեցաւ հէզ փոքրիկին մնարին մօտ, յայտարարեց բժշկին թէ ի՞նք կատարելապէս դիտակ էր հիւանդապահութեան և խնամեց զայն գործվագին :

Բժշկին ըմրած սպեղամիով ի՞նք էր որ կ'օծանէր ճմլուածքներն, ի՞նք զանոնք կը փաթաթէր. ա՛լ չէր լար աղջկուկը. պիշ պիշ անոր կը նայէր. ապահովապէս իրեն կը թուէր թէ իւր պահապան հրեշտակն է անիկա և պէտք էր իմանալ այն կաթոզին խօսքերը, զորս մեր կախարդուհին կ'ուղղէր անոր :

Դթութեան քոյր մը լաւագոյն խնամածութիւն մը չպիտի կրնար տանիլ. բացա-

յայտ էր թէ կարի զգածուած էր և մայրէն տեղեկութիւններ կ'ուղէր իւր վիճակին վրայ :

Անիկա սպասուհի էր Աթէնքի հարուստ մէկ ընտանիքի մօտ և կեմոս վերադարձած էր իւր անդրանիկ աղջիկը հատ առնելու և զայն ևս տանելու համար՝ իւր բախտին վիճակակից ընելու :

Եւ Նօնօ խորախորին արգահատանաց ակնարկ մը կ'ուղղէր գէպի փոքրիկ թշուառուհին՝ որ այդ գեռահասո տարփքէն իսկ գերութեան լուծն իւր վիզը պիտի անցընէր :

Բոլորովին այլափոխուած էր. իւր զըռուարթութեան գիմակն իսպառ անհետացած և համակ վշաակցութիւն յաջորդած էր անոր :

Ի՞նչ ապշեցուցիչ հակապատկեր իւր մէկ երկու ժամ առաջուան շէնչող վիճակին, որ միմիայն զուարծութեանց անձնատուր կին մը հնֆազրել կուտար, և այժմովիճակին միջև, որ գիւրազգածութիւն, լըրջութիւն, բարեգթութիւն էր լիովին :

Պէտք էր որ սոյն տիսուր արկածը տեղի ու նենար՝ որպէսպի աւելի ևս յառաջ մղուէի իրեն համգէպ ունեցած պաշտամունքիս մէջ. այս՛, անիկա միմիայն քմայոտ, խայտալից արարած մը չէր, այլ նրբագրած հոգի մը կը կրէր՝ որ գիտէր պարագային պատշաճիլ, պարագային աղդութիլ :

Նոյն երեկոյ, սեղանին վրայ, նաւա-

սկետը հազիւ կրցաւ սակաւ ինչ ժպանցնէլ
դեօնո :

Ամէնքս ալ կը հիանայինք սոյն արտաւ
կարգ կնոջ արտակարգ զգայնոտութեան
վրայ :

Իւր հաշւոյն կերակուր յանձնաբարեց
հիւանդ աղջկոն և մայրին :

Եւ ճաշէն վերջ դարձեալ գնաց ստանձ-
նելու իւր հիւանդապահուհոյ պաշտօնը :

Հետեւեալ օր Քիոս և Սիրա կղղիները
հանդիպեցանք:

Ճաշերէն գուրս նօնօյի երեսը գրեթէ
չտեսանք, բժիշկը կրկին այցելած էր և աղ-
ջըկուկին արդէն թիթե վերքերը մեծաւ
մասամբ ամոքած էին. կ'սկսէր ինքինք
գտնել :

Շապուրօֆ և ես, որպէս նաև մեր
կարգի ուղեւորներէ շատեր, գացինք հի-
ւանդին խցիկը տեսակցելու նօնօյի հետ.
աւելի ծիչգ՝ ես առաւել հիանալու իւր վրայ :

Զարմանք, այժմ որ իւր պաշտամու-
եալը գրեթէ ապաքինած էր, անոր բեր-
կրանք առթելու համար, իւր ունեցած մէկ
սիրուն կերպառը մէջտեղ հանած էր և հա-
գուստ մը կը ստարաստէր անոր :

Տեսնելու բան էր փոքրիկին զգացած
ուրախութիւնն և իմանալու բան էր այն
սրտարուղիս մաղթանքները՝ գորս մայրը
կ'ուղղէր իրեն :

Նօնօ փափկահրաշ մատներ ունէր. նոյն

երեկոյ իսկ կ'աւարտէր սոյն աշխատութիւ-
նը, զոր ամենէն գժուարահածն իսկ անթե-
րի պիտի գտնէր :

Հետեւեալ օրը մեր ուղեւորութեան
վերջին օրն էր. միջօրէէ վերջ Բիրէա պիտի
համնէինք :

Նօնօ նոյն օր մեզ հետ անցուց, որով-
հետեւ ա'լ իւր պաշտամանեալն ուաքի ելած
էր :

Առաւօտեան նախաճաշէն վերջ, ամէնքս
ալ բարձրաւանդը հաւաքուած՝ մտերմական
շրջանակ մը կազմած էինք :

Ամէնքը կը չնորհաւորէին զինք իւր ան-
խոնջ անձնուիրութեան վրայ և սոսկ իւր
պարտականութիւնը կատարող անձի մը ան-
տարրերութեամբ կը լսէր սոյն ներբողական-
ները. կ'ընդունէր թէ ինք չափազանց զգա-
յուն էր և կը հաւաստէր թէ բան մը չկար
որ զինք աւելի մօտեցնէր իւր նմանին՝ քան
սոյն վերջնոյն ու է նիւթական կամ բա-
րոյական դժբախտութիւնը :

Զկրցի ինքպինքս արգիլել իրեն բսելէ.

Եւ աւասիկ հող է, սիրեցեալ տիկին,
ձեր բարի գործերուն ձմարիտ արժանիքը.
շատ ուրիշներու նման ի ցոյցս մարդկան չէք
կատարեր զանոնք՝ այլ մղեալ բնածին կա-
րեկցական զգացումներէ հանդէպ ձեր նը-
մանեաց :

Սիրուն ժպիտով մը չնորհակալ եղաւ
ինձ. յորմէ հետէ հասած էր՝ այն ցանցառ

պարագաներուն մէջ ուր ի միասին գտնուած էինք՝ մասնաւոր նախապատութիւն մը շնորհած էր ինձ ուրիշ ուղեկիցներու վրայ և կը կարծէի նշմարել թէ տակաւ առ տակաւ կաւ կը բաժնէր այն անկեղծ համակրութիւնն, որով Շապուրօֆ և ես կապուած էինք արդէն :

Միջօրէի ճաշը, վերջինը զոր պիտի ընէինք չոփենաւին վրայ, շատ զուարթ անցաւ :

Նաւապետը միշտ մեծ հաճոյքով կը խօսակցէր Նօնօյի հետ. կը յոբուրեր զնէ և զՇապուրօֆ որպէսզի, Գօրփու մեկնելէ տռաջ, մէկ քանի օր Աթէնք մնան, որ տեսնելու արժանի քաղաք մ'էր և կը յանձնարարէր անոնց Ապոլոն Օթեւանն իջեւանիլ, քաղաքին լաւագոյն և հանգստաւէտ օթեւաններէն մին :

Եւ Նօնօ, որ իւր խօլ ցնծութիւնը վերըստացած էր, նոյն երեկոյ իսկ ճաշի կը հրաւիրէր զայն այդ օթեւանին մէջ՝ ինչ որ նոյն հետայն ընդունուեցաւ :

— Տիա՛ր Բապինովսքի, յարեց նէ ինձ դառնալով, զձեզ ալ ճաշի կը հրաւիրեմ, մանաւանդ զի կը յուսամ թէ զուք ևս մեզ հետ միեւնոյն օթեւանը պիտի իջնէք :

— Շնորհապարտ եմ, տիկի՛ն, ձեր բարեացակամ հրաւէրին համար. աւելորդ է բսել թէ որքա՛ն ոիրազեղ հաճոյքով կը դունիմ զայն :

Իրեն հաճելի լինելու համար՝ մտաքերեցի սեղանին վրայ իսկ հանգանակութիւն մը սարքել ի նպաստ իւր պաշտպանեալներուն. յոտին կանգնելով՝ այս մոօք մէկ քանիքին թէ՛ նիւթապէս և թէ՛ բարոյապէս օգնած էր և եթէ մենք չէլնք կրցած ո և է բաժին մուռնենալ այդ բարեգործութեամբ մէջ՝ գէթ կրնայինք այժմ հանգանակութեամբ մը ո և է գումար մը հուտաքել այդ հէդ մայրին և աղջկան համար և այսպէսով բոլորովին ամօթանար չմնալ տիկինին մօտ. առաջարկս խանդավառութեամբ ընդունուեցաւ և չուրջ երեք հարկւր ֆրանգի գումար մը գոյացաւ, զոր Նօնօյի յանձնեցի իւր պաշտպանեալներուն համար :

Եետ միջօրէի ժամն երկուքին կը հասնէինք վերջապէս ի Բիրէա և նաւապետէն և մեր ուղեկիցներէն սիրալիք հրաժեշտ առնելէ վերջ՝ Նօնօ, Շապուրօֆ և ես կը մեկնէինք ուղղակի Աթէնք և կ'առաջնորդուէինք Ապողոն Օթեւանը :

Պահիկ մը հանդսուամարէ և մեր արդուզարդն ընելէ վերջ՝ ոոյն փոքրիկ սիրուն քաղաքին մէջ առաջին պայուտ մը կատարելու համար՝ հետիւոնն դուրս ելանք. Ժամը չորսն

անցած էր . արեգական ջերմութիւնը տակաւ կը մեղմանար և հասարակայ վայրերը կը մկսէին լեզուիլ ամէն ուրեք զուարթ և գուհունակ դէմքեր կը նշմարէինք , ինչ որ բընականաբար ընտիր տպաւորութիւն կ'ընէր մեր վրայ . գիտէք որ կան վայրեր ուր մարդ համնելուն՝ շուրջը լոկ թախծութիւն , տիսուր և վայրահակ դէմքեր միայն կը տեսնէ :

Ամենէն ձոխ ու հուռովեռ պողոսաներն աչքէ անցընելէ յետոյ՝ հանդիսա տոինք փառաւոր ծաղարան մը մտնելով , Փափիսկերներու Ծաղարանը :

Ուղեկիցներուս ազնուապետական երեւոյթն և իմն ալ , որ վերջապէս արատ չէր քերեր իրենցինին , ամէնուն ուշադրութիւնը կը գրաւէր . կը հասկնային թէ օտարազգիներ էինք և ընտիր դասակարգէ օտարազգիներ և այս ընդհանուր համակրութիւնն , որու առարկայ կը մնէինք , պէտք էր ապահովապէս վերագրել Նօնօյի մագնիսական աչքերուն , այս' , խկապէս մագնիսական , զի բազմիցս ստուգեցի որ անցորդներ , որք առանց զնէ տեսնելու կը քալէին , յանկարծ , որպէս անդիմագրելի զօրութենէ մը մղեալ , դէպի իրեն կը դառնացին և կը դիտէին զինք հոգեալիչ :

Մամնաւորապէս այդ ծաղարանին մէջ խիստ յարդալից վերաբերում մ'ունեցան մեղ հանդէպ և մեծարանքներ շոայլուեցան մեզ :

Նօնօյի արտակարգութիւնն , որ կը նիրահէր մէկ քանի ժամերէ հետէ , պէտք էր որ պորթկար վերստին . ծաղարանին ոեփհականատէրը հասուն տարիքով , որ վառվուն և մտացի կերպարանք մ'ունէր , իւր մօտ կոչեց և զայն հրաւիրելով բազմելու :

— Ներեցէ՞ք , պարո՞ն , հարցուց անոր , որքա՞ն ժամանակէ հետէ հաստատուած է ոոյն ծաղարանը :

— Ճիշդ տասներկու տարի կը լինի :

— Զեր կանխսագոյն հաւանութիւնը կը խորբեած ծրագրի մը , զոր այժմ իսկ յդացայ . բայց պէտք է այդ հաւանութիւնը տալ՝ տանց զայն գիտնալու :

— Կարելի չէ ճեղ բան մը մերժել , սիրելի տիկինն , պատասխանեց ոեփհականատէրը ժպիտ ի շուրջն , և այդ հաւանութիւնը լիովին կուտած առանց ո և է վերապահութեան :

— Լա՞ւ , — եթէ ուզէք , վազն երեկոյ իսկ ձեր հաստատութեան երկուտասնամեակը պիտի տօնենք ի միասին :

— Ամենայն հաճութեամբ , տիկին :

— Հիմակուց իսկ միջոցներ ձեռք առէք որպէսզի վաղուան թերթերը ծանուցանեն ոոյն հանդէսն և , հարկ եղած կարգադրութիւններն ընելու համար , վաղն առաւօտ ձանձրոյթն առէք գալ զիս գտնելու Ազողոն օթեւանը . Տիկ . Նօնօ պիտի հարցնէք :

Ոեփհականատէրն ապշած կը մար . ես

ևո՞ ոչ նուազ իրմէ . գալով Շապուրօֆի՝ ա-
նիկա վարժուած լինելու էր իւր զարմուհ
ւոյն արտառոցութեանց :

Ակներև էր թէ սոյն տարօրինակ առա-
ջարկութիւնը կը ժպտէր մեր խօսակիցին .
հետզհետէ այդ ծրագրին կը յարէր հոգւով
մարմնով :

Իւր ընկերակցութեամբ և հապճեպոյ
մէկ երկու դաւաթ վէրմութ խմեցինք . պէտք
էր չյապաղէինք օթեւան վերադառնալու .
նաւապետին ի պատիւ արուելիք խնջոյքին
ժամը կը մօտէր :

Երբ հոն վերադարձանք՝ Նօնօ կ'ըսէր
օթեւանապետին , որու կանխաւ յանձնարա-
րած էր ընթթվիլին պատրաստութիւնը .

— Յուսամ թէ ամէն ինչ ի կարգին է .
յայտնի է թէ ութ անձի համար ոնդան մը
յանձնարարեցի ձեզ . ի հաշիւ դնելով մեր
հիւրն և զձեզ՝ որ նոյնպէս հրաւիրեալու էք ,
հինգ անձ կը լինինք , ինչ որ բաւական չէ
ուրախ սեղան մը սարքելու համար . պիտի
լինդրեմ ուրեմն ձեզմէ որ երեք սեղանակից-
ներ ևս ինձ հայթայթէք , մասնաւորապէս
մտաւորական անձեր , նախընտրանոք հրա-
րարակագիրներ . յուսամ որ ասիկա կարելի
լինի ձեզ համար և կը վստահիմ ձեր ընտ-
րութեան վրայ :

— Անմիջապէս ատով պիտի զբաղիմ ,
ափկին , և յուսամ թէ ոռն պիտի մնաք .
քաղաքիս ամենէն կարեւոյ թերթերու խըմ-

բագրական մարմիններուն մէջ բազմաթիւ ա-
կանաւոր ծանօթներ ունիմ և պարագան
այնքան արտակարգ է որ իմ հրաւիրելիք
անձերս մեծ հաճոյքով պիտի սկզբանակցին
մեղ :

Ժամը ձիշդ վեցին , զինուորական ժամ ,
նաւապետը կը հասնէր ծաղիկներով բեռնա-
ւորեալ . Նօնօ , որու կ'ընկերանայինք մենք
ևս , ամենաշնորհալից կերպիւ կ'ընդունէր և
կ'առաջնորդէր զայն այն մասնաւոր որտէն՝
ուր սեղանը յարդարուած էր :

Պահիկ մը վերջ , օթեւանապետին առաջ-
նորդութեամբ , կը հասնէին միւս երեք հրա-
ւիրեալներն ևս և Նօնօյի կը ներկայացուէին .
մին՝ կարեւոր թերթի մը տնօրէնը , միւսը՝
նոյնքան կարեւոր թերթի մը խմբագրապետն
և երրորդը՝ բազմաթիւ գրական թերթերու
աշխատակից :

Սոյն բազմաճոխ սեղանին կը նախագա-
հէր բնականարար Նօնօ , իւր աջակողմն ու-
նենալով նաւապետն և ձախակողմն՝ էվիսե-
րիսի տնօրէնը ,

Ծնորհիւ իրեն՝ խօսակցութիւնը շուտով
ոգեւորուեցաւ սեղանակիցներուն միջեւ . որ-
պէս միշտ զամէնքն իւր հմայից ներքեւ կը
պահէր :

Նաւապետը խիստ զուարթ էր և , իւր
ասպնջականուելոյն խնդրանաց վրայ , իւր
ծովային կեանքէն զուարձալիք մանրագէ-
պեր պատմել սկսաւ , համով հոտով մանրա-
գէպեր :

Կը պատմէր թէ միշտ անպակաս էին ուղեւորներ՝ որք շոգենաւին սակաւ ինչ առատանումէն սարսափահար կը լինին և ըսկըզման վտանգներ կը տեսնեն. այսպէս անգամ մը, երբ դեռ երկրորդ նաւապետ էր, բաւական ալեկոծ ծովու վրայ, երեկոյեան ճաշը կ'ընէր միակ ուղեւորի մը հետ, որ երկրորդ կարգը կը գտնուէր. առասօրէն կ'ուտելին ու կը խմէին՝ համոյալից խօսակցելով. այդ միջոցին կամրջակի տարեւոր ուղեւորունի մը համարձակած էր սեղանատունէն ներս մտնել և խօսքն իրեն ուղղելով՝

— Նաւապետ, բացագանչած էր, կ'ընկլմինք կոր և գու, փոյթ չընելով իսկ, կ'ուտես ու կը խմեն կոր. շուտ աւարտէիր դէթ և վեր ելնելով՝ զմեզ ազատելու աշխատէիր :

Ուրիշներ ընկերացած էին անոր և, աւելի հեռուն կեցած, նզովքներ կը թափէին իւր գլխուն սոյն կերուխումին համար :

— Բարի պաւաւս, պատասխանած էր անոր, եթէ քեզ ընկերացողներն և գու մանանեխի հատի չափ խելք ունենայիք, վոխանակ այսպէս գանդատելու, աղօթքի կը կենայիք և կ'ըսէիք. «որքա՞ն գո՞ն ենք որ միշտ նաւապետն անփոյթ ու զուարթ կ'ուտէ ու կը խմէ կոր. իցիւթէ երկար ժամեր դեռ այսպէս շարունակէր և սեղանէն չբաժնուէր :» Արդարեւ եթէ իսկապէս վտանգ. մը լինէր՝ կրնա՞յի հոս կենալ :

Եւ բողոքարկուք համոզեալ և գոհունակ հեռացած էին :

Ուրիշ անգամ մը, նմանորինակ պարագայի մը մէջ, ուղեւոր մը՝ լոլորպիին յուսահատ՝ կը հարցնէր իրեն թէ շոգենաւը դեռ որքա՞ն պիտի կրնար դիմանալ ընկղմելէ առաջ :

— Բարեկամո, յարած էր անոր, ձբգենք այդ կէտն՝ որու իվերջոյ պիտի պատասխանեմ, ես արդէն կ'ուզէի զքեղ տեսնել՝ կարեւոր տեղեկութիւն մը հարցնելու համար. ձեր քաղաքին մէջ՝ երբ մէկը մեռնի՝ ճոխ գաղափի մը համար որքա՞ն վճարել հարկ կը լինի :

— Մատաւորապէս երեք հարիւր տրախմի :

— Լաւ ուրեմն, վոխանակ յուսահատ լինելու, զոհ չինի՞ս որ առնաւազն ութիւնիւր հազար տրախմի արժող դադաղի մը մէջ պիտի թագուխիս :

Զնօնօ զուարձացնելու համար, նոյն աւիւնով, ուրիշ պատահարներ եւս պատմեց և սեղանակիցներէ ոմանք, հետեւելով իրեն, միշտ ծովային ուղեւորութիւններէ հետաքրքրաշարժ գէպէքեր յիշեցին :

Սյուպէս, նաւապետին ի պատիս արուած սեղանին վրայ, խօսակցութիւնը միմիայն ծովու շուրջ դարձաւ, ինչ որ պատշաճագոյնն էր :

Միջոց մը նաւապետը հարցուց նօնոյի :

— Ներեցէք, բարեկամուհիս, այն աշնունները, զորո դուք և ձեր զարմիկը կուտաք իրարու, Նօնո և Տօտո, այսպիսի աշնուններ են, զորո չեմ խմացած երբէք. ուրիշց գոտած էք զանոնք:

— Այդ անունները մեր երկուքին հակադրութիւններն են. արդարեւ զարմիկս, որպէս այս մէկ քանի օրերու միջոցին դատեցիք, յուսամ, յոյժ արթնամիտ է և հակադրութեամբ Տօտո կռչած են զայն. իսկ ե՛ս, որովհետեւ երբէք չեմ մերժեր՝ երբ կա՛մ բարի, կա՛մ արտառոց գործ մ'ընելու պատեհութիւնն ինձ ընձեռնուի, կրկնակի ժիւտական Նօնո անուամբ մկրտած են զիս:

Միշտ սրամիտ պատասխան մը կը գտնէր տալու:

Երբ կարգը սուրծին ու մարողականներուն եկաւ՝ օթեւանապետը բերել տուաւ պանդոկին ոսկեմատեանն և, զայն ներկայացնելով Նօնօյի, խնդրեց որ հաճի մէկ քանի տող գետեղել հնն:

Նօնո, առանց ծեքծեքանքի, անմիջապէս հնն գրեց Փրանսերէն լեզուաւ.

L'Hôtel Apollon est un établissement vraiment somptueux et digne de loger même des têtes couronnées. Tout y est parfait et je n'y trouve qu'un seul défaut; son nom aurait dû contenir trois mots au lieu de deux: Apollon Palace Hôtel.

Ապոլոն Օթեւանն արդարեւ հոյակապ

հաստատութիւն մ'է և արժանի նոյն իսկ թագակիր գլուխներ հիւրընկալելու. հոն ամէն ինչ կատարեալ է և թերութիւն մը կը գտնեմ լոկ. իւր անունը, փոխանակ երկուքի, երեք բառ պարունակելու էր. Ապոլոն Օթեւան:

Որքա՞ն սիրուն, նոյնքա՞ն շողոմարար էին սոյն մէկ քանի տողերը հաստատութեան համար և ամէնուն ջերմ հաւանութեան արժանացան իրաւամբ:

Ուկեմատեանն էլիմերիսի անօրէնին ձեռքը կ'անցնէր, որ կը գրէր ի ստորև.

Et cette nouvelle dénomination s'impose d'autant plus qu'une souveraine vient d'y élire domicile; non pas une de ces souveraines auxquelles le hasard seul confère ce titre, mais bien une véritable souveraine de naissance, souveraine de beauté et d'esprit, la signataire précédente.

Եւ սոյն նոր յորջորջումը հարկեցուցիչ կը լինի՝ մանաւանդ զի վեհապետուհի մը զայն բնակավայր բնարած է իրեն. ո՛չ մին այն վեհապետուհիներէն՝ որոնց բախտը լոկ կը չնորիէ սոյն ախտլուն, այլ ճշմարիտ վեհապետուհի մը ծննդեամբ, գեղեցկութեան և մտացիսութեան վեհապետուհի, անիկա որ ինձմէ առաջ ստորագրած է:

Սակից աւելի շնորհալի տողեր չեին կրնար ձօնուիլ առ Նօնո :

Երեկոյթն աւարտելու համար ամէնքս

ի միասին գացինք ի Յալէրա և ներկայ
դանուեցանք Սյուս ի ներկայացման մը , զոր
խոպական գուռաներգական խումբ մը կու-
տար :

Կէս գիշերն անցած էր երբ մեր հյուրե-
րէն բաժնուեցանք . նաւապետն , որ չոգենաւ
կը վերադառնար , կը խոստանար Նօնօյի
իւր ուղեւորութենէ յաջորդ վերադարձն
երթալ զինք գտնել ի Դօրֆու :

Նօնօնոյնպէս սիրալիր կերպիւ կը ճամբէր
հրապարակագիրներն , որք սքանչացեալ էին ,
և անոնց ժամադրութիւն կուտար հետեւեալ
երեկոյին համար Փափկակերներու Ծաղա-
րանն , որու երկոտասանամեակի հանդէսին
պատմութիւնը տեղի ունեցած էր սեղանին
վրայ բոլոր հրաւիրեալներու խանդավառու-
թեան մէջ :

Եւ օթեւան հազնելով՝ երեքս ալ իրար-
մէ հրաժեշտ կ'առնէինք և մեր սենեակները
կը քաշուեինք . ինքնինքս քունի յանձ-
նելէ առաջ՝ կը մտարերէի նոյն օրուան դա-
նազան դէպերն , որք այնքան հաճոյք
պատճառած էին մեզ և զորս միմիայն սոյն
թովչուհին կը պարտէինք , տիրագին կը
խորհէի թէ որքան սրտաբեկ պիտի լինէի՝
երբ իրմէ բաժանման ժամը հնչէր ինձ հա-
մար . շարաթ մը միայն սոյն երանաւէտ
կեանքք պիտի կրնայի վայելել :

Ը.

Ռապինովսքի երկրորդ դադար մ'առաւ .
մեր հետաքրքրութիւնը ծայրագոյն սահմա-
նին հասած էր և անհամբեր կ'սպասէինք
սոյն արտակարդ իրավէպին յանդումին . իւր
ոգեւորութիւնն աւելի եւո գրգռուած էր .
առաքեալ մը , քարոզելու համար , աղկից
աւելին չսիստի կրնար ունենալ :

— Բարեկամքո , շարունակեց , իւր պատ-
մոթեան թելը կրկնն ձեռք առնելով , ինձ
ունկնդրելու համար ձեր բարեացակամու-
թիւնը չարաչար գործածեցի , բայց տակաւ
առ տակաւ վախճանին կը յանդինք :

Հետեւեալ առաւոտ ակամայ բաժնուե-
ցայ նորաստաց բարեկամներէս և ստկայն
պէտք էր մկան այն բանակցութեանց , զորս
պիտերս յանձնած էին ինձ , և փութացի
երթալ թղթատարական վարչութեան մնօ-
րէնին մօար , բայց մեկնելէ առաջ խոստացայ
միջօրէին վերադառնալ՝ իրենց հետ իմիասին
ճաշելու համար :

Վերադարձիս մեզ ոեղանակից գտայ
քրանսացի տիկին մը , որ երկու շարաթէ
հետէ մեր օթեւանը կը բնակէր և որու հետ
առաւոտուն ծանօթացած և մտերմութիւն
հաստատած էր Նօնօ . հետն ունէր իւր ութ-
նամեայ աղջիկը , փոքրիկ հրեշտակ մը , լիո-
վին համապատասխան իւր անուան , Անժէլ :

Սոյն փոքրիկ ֆրանսուհին մանկական
ուժգին համակրութեամբ մը Նօնօյի յարած

էր . անոր վիզին կը փարէր , չէր ուզեր անոր մօտէն բաժնութիւ . արդէն Նօնօ մանուկները չափաղանց սիրել կը թուէր :

Տիկին Շարնիշի ամուսինն , որ իրեն կ'ընկերանար , հասխոյզ մ'էր , հոռովեանց առեւտուրով զբաղող . այսպէս գործով եկած էին . անիկա մէկ քանի օր առաջ Յունաստանի ներսերը դացած էր գնումներ ընելու համար :

Սոյն անսեթևեթ ճաշը շատ աւելի ուշագրաւ կը լինէր ինձ համար քան նախորդ երեկոյեան փառաւոր խնջոյքը :

Արդարեւ Տիկ . Շարնիշ , մանկամարդ , գեղանի և յոյժ զարգացեալ , բարիզուհի մ'էր մինչ իւր մատներու ծայրն և պատեհութիւնը կը ներկայանար ինձ բազդատութեան դնելու զնօնո իւր ամենէն արժանընտիր մէկ ընկերուհւոյն հետ :

Ամենէն անկողմնակալ մէկը սիրի գերագասէր զնօնո անկասկած . ուրեմն ե՛ս որդա՞ն առաւել :

Նօնօ արեգակի , մինչդեռ ուրիշներ՝ աստղերու գերը կատարելու սահմանեալ էին և բնական էր որ երբ առաջինն երեւէր՝ միւսները նուեմանային :

— Սիրելի՛ս , կը հարցնէր միջոց մը ֆրանսուհին , չեմ գիտեր թէ անխորհուրդ կը լինիմ եթէ հարցնեմ թէ ինչո՞ւ ձեզ ընկերանար ձեր ամուսինը :

Աւասիկ հարցում մը՝ զոր ես ևս մէկէ

աւելի անգամներ փորձուած էի ուղղել Շապուրօֆի , սակայն յարմարագոյն առիթի մը կ'սպասէի :

— Սիրեցեալ բարեկամուհի՛ս , կը պատասխանէր Նօնօ , այրի մ'եմ . վեց ամիս կենացութենէ վերջ կորուսած եմ ամուսինս . այժմ ձեզ գիտել տալէ վերջ թէ չեմ գիտեր բառերը ծամծմել և թէ միշտ համարձակ ու անկեղծ կը խօսիմ , պիտի յայտարարեմ թէ սոյն եղերական վախճանը բարեբախտութիւն մը կը նկատեմ ինձ համար եւ առաւել՝ մեկնողին համար . ձեր առաջ ունիք իգական սեռի մէկ արտակարգ նմոյշը . քսան և մէկ տարեկան եմ և ցարդ մարմնական ցանկութիւն չեմ ունեցած երբէք . ասիկա բացարձակ ծշմարտութիւն մ'է . պիտի կրնա՞մ փոխուիլ այսուհետեւ . չեմ յուսար , զի այնպէս կը կարծեմ թէ կազմածական թերութիւն մ'ունիմ . տասնեւեօթն տարեկան էի , լսել կ'ուզեմ գեռ անգիտակից , երբ զանազան պատշաճութիւնք ինձ հարկադրեցին սոյն ամուսնութիւնը . պէտք է յաւելումթէ ամուսինս չափազանց կը սիրէր զիս հոգեւեին , բայց նաև մարմնովին . աւասիկ կէտ մը՝ որու վրայ համաձայն չէինք և մեր վեցամսեայ կենացութիւնն անշնք և մեր վեցամսեայ կենակցութիւնն անշնք գաղաքար ընդլայնեց այն խրամատը՝ զոր մեր կազմախօսական այլանմանութիւնն առաջին օրէ իսկ բացած էր մեր միջն . վիշտէն մեռուաւ ապահովուցոցին ինձ . օրհնեալ լինի իւր յիշատակը :

Պահիկ մը գաղարէ վերջ՝ յորում տակաւ փարատած էր այն տիսուր ամպն, որ քիչ առաջ իւր ճակատը պատած էր,

— Շարունակելով միշտ անկեղծ լինել՝ պիտի յաւելում թէ զարմէկա, որ աւասիկ, և ե՞ս զիւրար կը սիրենք պղատոնական սիրով մը. եթէ, շատ ուրիշներու նման, զուտ տեսլական սիրոյ չէք հաւատար՝ հաւատացէ՛ք անոր, բարեկամուհիս. վերջապէս կարելի եղաւ մեղիրագործել այն երազը, զոր ազատ մնալէս ի վեր կը փայտիայէինք. մեր ծննդավայրին հետ ամէն կապ խզելով՝ հեռացանք անկից և պիտի վարենք արտառոց կեանք մը, զոր գծած մեղ համար. թո՛ղ բաւ լինի այսքան բացատրութիւն, գէթ առ այժմ:

Տիկ. Շարնիէ և ես ապշահար կ'օւնկնդրէինք մինչդեռ Շապութօֆ հիացմատի կ'ըմբուխնէր իւր զարմուհուոյն խօսքերն և լիակատար հաւանաւթեան նշաններ կ'արտայայէր:

Խօսակցութեան նիւթը փոխուեցաւ այլ ևս ևս խոկուն կը մնայի. Նօնօյի յայտարարութիւններն անկեղծութիւն կը բուրէին համակ և վճռարար կը հաստատէին այն ենթադրութիւնը, զոր վերջերս ըրած էր նօնօյի և Տօսօյի յարաբերութեանց մասին:

Միջօրէէն վերջ ամէնքս ի միասին թանգարանն այցելել գացինք և ապա Արքայական Պարտէզը շրջադարձութիւն մընելէ վերջ՝ հոն հովանուտ անկիւն մը բազմեցանք:

Քիչ վերջ սակայն, Անժէլ, որ կ'ըսէր թէ դեռ տեսնելիք բաներ ունէր պարտէզին մէջ, խնդրեց Նօնօյէ որ իրեն ընկերանայ:

Իրենց բացակայութիւնը շուրջ կէս ժամ տեւեց և սակայն այդ կարծ ժամանակամիջոցին մէջ արտակարդ դիպուած մը պատհած էր. աւասիկ թէ ի՞նչ կը պատմէր Նօնօյի վերադարձին :

Երբ բուրաստանին մէջ կը յառաջանային՝ Անժէլ գոյնզգոյն շանպրակներ նշարելով ու անսոնց վրայ հիանալով՝ մէկ երկու հատ քաղել ուղած էր:

Բնականաբար Նօնօյ ընդդիմոցած էր մանկական սոյն քմահաճոյքին՝ համոզկեր խօսքերով անոր բացատրելով թէ արքայապատկան պարտէզի մը մէջէ ծաղիկներ քաղել ո՛չ միայն անվայել էր, այլ նաև արգելեալ:

Նոյն պահուն խիստ վայելուչ ովարոն մը, որ հաւանաբար խնդրոյն առարկան հասկցած և այսպէսով իրենց մօտեցած էր, խօսքը Նօնօյի ուղղելով ժպիտ ի շուրթն.

— Տիկի՞ն, բսած էր, ամէն կանոն իւր բացառութիւնը կ'օւնենայ և կարծեմ թէ անզթութիւն պիտի լինէր սոյն սիրուն աղջրկուկին վիշտ պատճռել՝ անոր մերժելով մէկ քանի ծաղիկներ. վիշտը խընայելու է մանաւանդ մանուկներուն. անսոք գուցէ աւելի ուշ այնքան պիտի տառապին ։

Նօնօյ նախ այն տապաւորութիւնն ունե-

ցած էր թէ քծնաբանի մը հետ գործ ունի. բայց իրեն յատուկ արթնամութեամբ, անոր պարզ քաղաքացիի տարազին ներքև, ճանչցած էր եորկիոս արքային համակրելի և ժողովրդական դէմքն որ, որպէս Յունաստանի մէջ, հոս ևս ամէն ուրեք ի ցոյց դրուած է. շատ բաներ կարգացած էր անոր կենսագրութենէն. գիտէր թէ այսպէս ծըպտեալ շրջագայելով գրիթէ միշտ՝ զուտրճալի պատահարներու կը հետամտէր. գիտէր թէ անի, եւրոպայի վեհապետներուն միջև, ամենէն աւելի ըմբռատն էր արարողութեանց դէմ թէ՛ իւր սեփհական և թէ՛ օտար երկիրներու մէջ :

Եւ ոչ մէկ վեհապետ, կը շարունակէր, պիտի ընէր ինչ որ անիկա ըրած էր ի Ֆըրանսոս գիւղի կայարանի մը մէջ գիշեր մը ուր իւր մէկ բարեկամին գալստեան կ'սպասէր. կառախումբը հասնելուն՝ տեսած էր պառաւ կին մը, որ իւր վակօնին գոնակը բանալու չէր յաջողեր. փութացած էր զայն բանալ և, տեսնելով որ հետը ծանր կողով մ'ունի, զայն վար իջեցնելու հոգածութիւնն ունեցած էր :

— Բարեկամո, յարած էր պառաւն, անոր փութկոսութիւնը չարաչար մեկնելով և զայն կայարանի բեռնակիրներէն մին կարծելով, եթէ կողովը մինչև կառք մը փոխաղբես՝ լաւ պարզե մը կուտամ քեզ : Եւ եորկիոս, այդ ծանր կողովը ձեռ-

քը բռնելով և կնոջը հետեւելով, կայարաւրանէն դուրս ելած և կառքի մը մէջ զետեղած էր զայն :

Պառաւն առատաձեռնօրէն յիսուն սանթիմ պարզե կը չնորհէր իրեն :

Նոյն պառաւն իւր բարեկամն, որ զինք կը միտուէր, վրայ կը համնէր և ապշահար կը մնար :

— Սլրելի՛ս, կ'ըսէր անոր արքան, սոյն բարեկինը պատճառ եղաւ որ ճակախս քբտինքովը սոյն առաջին դրամը շահիմ. զայն իրբեւ նորիրական յիշատակ պիտի պատեմ :

Եւ, ի մեծ շուարում և ամօթահաբութիւն պառաւին, ամէն ինչ պարզուած էր :

Նօնօ, սոյն մանրավէպը պատմելէ վերջ, կրկին կը վերադառնար իւր անձնական պատահարին :

Իրեն ուղղուած խօսքերուն պատասխանած էր :

— Սոյն բառերը, թէև յոյժ փափկօրէն արտասանուած, արքայական պատգամի մը նման կը հնչեն ականջներուո. անկասկած եմ որ սոյն գեղեցիկ երկրին վեհապետին առաջ գտնուելու պատիւն ունիմ :

Սոյն ափյափոյ և մաացի պատասխանը հաձելի թուած էր արքային, որ իսկապէս յոյժ կնամեծար՝ յարած էր :

— Դիցուք թէ տտիկա անկասկածելի մինի, բայց միտնգամայն պէտք է լնդունիլ

թէ ես ես՝ դասակարգութեամբ ինձմէ աւելի
գերագասի մը առաջ գտնուելու պատին
ունիմ, գիցուհոյ մը առաջ, Շնորհաց գի-
ցուհներէ միոյն և կը մնայ ինձ գիտնալ թէ
Աղլայի ո, Թալիա՝, թէ Եւփրոսինէ կը կոչ-
ուիք:

— Զեր Վեհափառութիւնը չափազանց
ողօքալի խօսքեր կ'ուղէ ինձ և, երախտա-
գիտութիւնս յայտնելու համար, նախ իւր
հրամանին պիտի հնազանգիմ:

Եւ հապճեպով մէկ քանի շահպրակ քա-
ղելով՝ սիրուն փունջ մը պատրաստած, զոր
Անժէլի տուած էր:

— Եւ ապա շնորհը պիտի խնդրեմ Զեր
Վեհափառութիւնէն զինք ծաղկազարկելու.
ասիկա որքա՞ն յիշատակաց արժանի պատիւ
մը պիտի լինի ինձ համար, նոյնքա՞ն բաղ-
դաբեր պիտի լինի ձեղ համար, հաւատա-
ցէ՞ք ինձ :

Սրբան ժպտած էր իրեւ հաւանութեան
նշան և Նօնօ իրեն յատուկ նազանօք անոր
լամբակին անցուցած էր երփներանդ սքան-
չելի շահպրակ մը :

Յետոյ պահիկ մը ի միասին քալած էին.
այդ միջոցին՝ վեհապետին հարցմանց պա-
տասխանելով՝ յայտնած էր թէ նոր հասած
օտարուհի մ'էր և թէ քանի մ'օրէն կ'երթար
ի Քօրփու:

Բաժնուելէ առաջ արքան հրաւիրած էր
զինք, գես չմիկնած, օր մը այցելելու իրեն

ի պալատ։ շատ ախորժ զգոցած էր իւր
սրամիտ խօսակցութիւնէն :

Զեր ըսեր թէ իւր աչաց հոսանուտն ալ
իւր գերը խաղացած էր :

— Զեր հրաւէրին սիրով պիտի պատաս-
նեմ, վեհափառ Տէ՛ր, միայն թէ ես աւելի
ստիպութական հրաւէր մ'ունիմ ձեղ ուղղելիք
և յուսամ թէ չպիտի մերժէք զայն՝ գէթ
ի յարգանո այն շողոմալից խօսքերուն,
որոնցով նախապէս պատուեցիք զիս։ այս
երեկոյ Փափկակերներու Ծաղարանին երկո-
տասանամետակի հանդէօր սարքած եմ և որ-
քա՞ն արտակարգ պատիւ մը պիտի լինէր
ինձ համար Զեր Վեհափառութեան գէթ
պահիկ մը ներկայութիւնը :

Եսրիխոս, որ առաւօտեան թերթերու
մէջ այդ հանդէսին ի՞նչ տարօրինակ պայ-
մաններու մէջ որոշուիլը կարդացած և հե-
տաքրքրուած էր, յիշած էր անմիջապէս
անոր անունը, պատմել կուտար ինչ որ պա-
տահած էր և, այն մտացիօրէն քմայոտ կնոջ
վրայ հիացած, կը խոստանար երեկոյեան
ժամը տասնին այցելել իւր հանդէսին :

Ննորհազեղ բառեր Նօնօյի կողմանէ և
ձեռքի սեղմումով մը բաժնուած էին իրարմէ :

Նօնօ կը ճառագայթէր։ իւր խօլ ծրա-
գիրն աւելի ևս շուք պիտի ստանոր, աւելի
ևս աղմուկ պիտի հանէր, այս էր իւր փա-
փաքն և անուհաման էր իւր ցնծութիւնը :

Տիկ։ Ծարնիէ արմացած, զարմացած կը

մնար . կը հաւաստէք թէ նոյն խոկ ֆրանսիի մէջ նոյնքան յանկուցիչ և նոյնքան ուշագրաւ կնոջ մը չէր հանդիպած երբէք :

Գալով Շապուրօֆի՝ խանդաղատանոք ունկնդրած էր իւր զարմուհւոյն պատմութեան և իրաւամբ աւելի ևս կը հապատանար անորմով . մնաց որ անոր յաջողութիւնները բնաւ զարմանք չէին պատճառեր իրեն . հարկաւ , քանի որ նոյն խոկ ինձ , որ հազիւմէկ քանի օրերէ ի վեր իւր մօտ կ'ապրէի , այդ յաջողութիւններն այլ ևս բնական , անհրաժեշտ կը թուէին :

Նօնօյի ծայրայեղ ուրախութիւնը մեզ ևս փոխանցուած էր . մենք ևս իւր շուքով պիտի շքաւորուէինք . չյապաղեցանք վերադառնալու օթեւան՝ ուր պարտ ու պատշաճ արդուզարդ մը պիտի ընէինք երեկոյեան հանդէսին համար՝ որու բացման , ժամը վեցին , ներկայ գանուելու էինք :

Թ.

Փափկակերներու Ծաղարանին երկառաւոանամեւակի հանդէսը յոյժ փառայեղ կերպիւ տօնուեցաւ , ամէն կանխատեսութիւններէ դեր ի վերոյ , նոյն խոկ Նօնօյի կամխատեսութիւններէն :

Երբ շուրջ ժամը վեցին հոն հասանք՝ սեփհականատէրը խօսքն անոնց ուզզելով , ձեզ ներկայացնել զջիկ . Նօնօ , որու վրայ երէկէ ի վեր սքանչանը կը խօսին քայլարին և թերթերուն մէջ . հասառաւութեանն բարի հրեշտակը կը նկատի՞ կափկական գոր ի միանին կազմակերպեցինք և այս մէկ քանի զուարին ժամերը , զարս պիտի ոնդինենք , իրեն ովիտի պարտէնք ուրանուագէւ :

ակէլ լուրի , աւելի ևս խանդաղատանը , մեծադաշտն պատրաստութիւններ աւուած էր իւր և ընթիրներուն ընդունելութեան համար :

Ենք անձամբ դուրս ելաւ զմեր առաջնորդիւն . համար յատկապէս պատրաստուած պատու աւելան մը և , երբ Նօնօ ստքը հասառաւութիւններ ներս կը զնէր , երաժշաց խումբն , որ մանաւորապէս վարձուած էր նոյն երեկոյեան համար , Պարիթեառու Բայր շնրգն (Marche des Fées) ածել սկսու :

Սյոյ սեղանին շուրջ բոլորուած էին արդէն երկու սենէ ականաւոր հրաւիրեալ ներ , որք նօնօյի գալուան կ'ապասէնն սեա համբեր և որք , ի պատիւ իրեն , յնձագին կայթիւններ արձակեցին :

— Մեծ պրայրու մ'է լինձ , Տիկնա՛յք և Տիկ'րք , բռու սեփհականատէրը խօսքն անոնց ուզզելով , ձեզ ներկայացնել զջիկ . Նօնօ , որու վրայ երէկէ ի վեր սքանչանը կը խօսին քայլարին և թերթերուն մէջ . հասառաւութեանն բարի հրեշտակը կը նկատի՞ կափկական գոր ի միանին կազմակերպեցինք և այս մէկ քանի զուարին ժամերը , զարս պիտի ոնդինենք , իրեն ովիտի պարտէնք ուրանուագէւ :

Ասա կորդին եկաւ զջիկ . Շարնիէ , զՇատրոջի և զիս ներկայացնելու :

Նօնօ իւր շուրջ անմիջապէս համակառութիւն սահելնել զիտիւր և , բնաւ ին խրօսանք

չունենալով, շուտով մտերմական շրջանակ
մը կը կազմէր:

Աթէնքի ճոխ դասակարգին սոյն ժամա-
դրավայրը հետզհետէ կը լեցուէր հատընտիր
բազմութեամբ մը և նօնօ ամէնուն ուշա-
դրութեան և հիացման առարկան կը հան-
դիսանար. այս պարագան զինք չէր խրտչե-
ցըներ բնաւ. ընդհակառակն դշխոյի մը վե-
հապանծութիւնն ու նազանքը կը պարզէր:

Չէին յապաղեր նաև համսելու էֆիւն-
ուսի տնօրէնն և միւս երկու հրապարակա-
դիրներն, որք նօնօյի հրաւիրեալներն էին և
որք արդէն տիրող զուարթութեան նօթ մ'եւս
կ'աւելցնէին :

Եւ աշխարհիկ խօսակցութիւնը յարա-
ծուն կենդանութիւն կ'սաւանար մեր սեղանին
շուրջ այն խրախճանութեան հետ, զոր
անիկա մեր կը հայթայթէր իւր լիուատ
ըմպելիքներով և խորտիկներով :

Բրգածե վիթխարի հաստեայ մը անոր
մէջտեղ կը բարձրանար՝ որու գագաթը կսա-
մեծար սեփհականատէրը փոքրիկ դրօշակ մը
զետեղած էր Յաւէս կեցցէ նօնօ վերտա-
ռութեամբ :

Գաւաթներն իրարու կը յաջորդէին ան-
դադար. նօնօյի, սեփհականատէրին կենաց,
հաստատութեան առաւել ևս բարգաւաճման
համար կը պարզուէին ընդհանրապէս :

Հելենացիք ատենաբանելէ յոյժ կ'ա-
խորժին. ասիկա իրենց նախնեաց մէկ ժա-
ռանդութիւնն է անկասկած :

Անձնաւորութիւն մը խօսք առաւ և
Փափկակերներու Մաղարանին երկոտասա-
նամիայ պատմականն ըրաւ. զրուատիքներ
շուայլեց սեփհականատէրին, Տիար Լազա-
րորութիւն որ, հետզհետէ կատարելագործե-
լով, տիսլար հաստատութիւն մ'ըրած էր
զայն՝ անհրաժեշտ Աթէնքի հալայֆին և
անոր աւելի ևս պայծառացմանը բաժակ
առաջարկեց :

Քիչ յետոյ էֆիւներիսի տնօրէնը յոտին
կանգնեցաւ և փիլիոփայական տեսութեամբ
մը սկսաւ իւր նախարանը :

Կենաց մէջ, կը հաւաստէր, միայն զուարթ
և գոհունակ ժամերը հարկ է ի հաշիւ առ-
նել. իրաւունք կուտար ընակիչներուն այն
քաղաքին՝ որու գերեզմանատանց շիրիմնե-
րուն վրայ՝ իրեւ կենաց տեւողութիւն, մի
միայն երջանիկ ոշերու տեւողութիւնը կ'ար-
ձանագրէին, այնպէս որ օտար այցելուներ
զարմացեալ կը մնային տեսնելով որ հան-
գուցեալներու մեծամասնութիւնը մէկ քանի
տարիներէ աւելի ապրած չէր և մանուկներու
գերեզմանատուն կարծելով՝ բացատրութիւն
կը խնդրէին և, երբ խնդիրը կը լուսաբան-
ուէր, կ'սքանչանային այն ժտացի եղանա-
կին վրայ՝ որով կենաց տեւողութիւնը կը
հաշուէին :

Յետոյ ատենախօսը, նօնօյի ակնարկու-
թիւն ընելով, կը յարէր թէ Աստուած մերթ
ընդ միրթ աշխարհ կ'ուզարէ ժափտի առա-

քելուհիներ, որք իրենց չուրջ ուրախութիւնն և լինաւթիւնն կը ճառաղայթին. ուրիշներ ի հարկէ այս առաքելութիւններէ մին պիտի նկատէն դ'օնչ, որ երկու օրուան մէջ այն քան կ'նվազնաւթիւնն ափուած էր ամէն ուրիշ ուր գանուած էր:

Բայց, կը յոււելուր, ինք որ նախորդ դիշներ անոր ուղանակից լինելու պատիւն ունեցած էր, իսր անձնական կարծեօք, ոչ մէկ կերպիւ կրնար հուատառ թէ նէ մարդկեղէն արարած մը լինէ. իրենց հին գիցարանութեան չնորհակից զիյուհիներէն մին էր ապօհովաբէս, որ քայլարար իրենց խաղ մ'ընէլ եկած էր և որ կը վախնար թէ յանկարծոււս պիտի աներեւոյթանար:

Սոյն շալումալից խօսքերն ուժգին ծափակարուեցան և կրկին գուասթներ պարզուեցան նոնոյի կ'նշտանութեան:

Այնչ ոյս մինչ այն ժամը տաքն հասաւ և վեհապեսն խւր մէկ թիվնապահին ենա ընկերացեալ—երկուցն եւս քաղքինիի տարագով—ներս մտաւ արքայովայիլ ճշկապահութեամբ:

Առիկա զգացացանց անակնիալ մ'եղաւ ներկաներուն համար, ամէն ոք ի յարգանս յոտին կրնագնեցաւ. նուազախումբն սկսաւ արքայովան քաղկերզն ածել:

Նօն ընդ առաջ ոլայաւ զայն ընդունելու համար:

— Վեհապատ Տէ՛ր, արատանեց կա-

տարեալ համարձակութիւններ, ոյն հասուատութեան ուրիշականատէրին և իմ երտուառպիտոթիւնը չափ ու առնձան չունի վանս այն չնորհաց՝ զար մեզ կ'ընէք մեր ունչուք հանդէսը սրատաելով. ափյափոց սարքուած հանդէս մը չափսափ կմայ անշուշտ ընծայել Ձեր Վեհապատութեան այն բոլոր միջարանքներն՝ որոնց այնքան որդմանի էք ձեր անձնուեր հագուածիներուն կազմանէ, բայց խորին, անկեղծ, սրագեղզ զգացումներ անոնց տեղ պիտի բանեն լիուվի:

Արքան ալիներե համայքալ մը ունկն զըրըու ոյն հակիրճ խօսքերուն՝ որոնց պատասխանեց.

— Սիրեցնեալ ախկին, զաւք բարի հրեշտակ մ'էք, զար երէկէ ի վեր նախախինամութիւնը մեղ առաքած է և այն բարի հրեշտակին սարքած հանդէսին, որու հրաւիրուեցայ, ներկայ գտնուել ճշմարիտ բերկրանք մ'է ինձ համար. այն նաւապեան, որ զձեզ բերաւ մեզ, լիուվի վարձատրութեան արժանի է և պիտի խնորդեմ ձեզմէ որ անուանէք ձեր չոգենաւն, որպէսզի Ս. Փրկչի պատուանշնը չնորհուի անոր հրամանաւարին:

Ընկերացող թիվնապահը հարկ եղած ծանօթագրութիւնն առաւ Աթրեւին և անոր նաւապեաին մասին:

Ապա Վեհապետը հրաւիրելոց յատուկ սեղանին վրայ պատուոյ տեղն առաջնորդուեցաւ:

Նօնօ անձամբ ժատոյց Եորկիսսի շամբանիաի առաջին բաժակը և հրաւիրեց ներկաները պարպել իրենցը թանկագին կենդանութեանն իւր թագակիր հիւրին, որուժողովրդականութիւնն առածի կարդ անցած է ո՛չ միայն Յունաստանի, այլ ամբողջ աշխարհի մէջ. Նորին Վեհափառութիւնը, յարեց, կը միացնէ յանձին իւր այն բոլոր բարեմանութիւններն, որք փայլելու են միապետի մը վրայ և երանի՛, բիւր երանի՛ տուաւ Հելլենացոց՝ վասն այն զի Նախախնամութիւնն այնքան չքնաղ կերպիւ օժտեալ վեհապետ մը պարզեւած էր իրենց:

Բաժակիները ծայրագոյն խանդավառութեամբ և ծափերու մէջ պարպուեցան:

Երեկոյթն աննկարագրելի ոգեւորութիւն մը ստացաւ ներկայութեամբ Վեհապետին, որ մեծաւ հաճոյակատարութեամբ կը խօսակցէր իւր այս ընտրելազոյն հպատակներուն հետ շատերն արդէն անձնապէս ծանօթ իրեն:

Սոյն պահուն էր որ Նօնօ, առանց և ոչ մէկէ նշմարուելու, յանկարծ անյայտացաւ. բնականաբար շատ չանցած իւր բացակայութիւնը զգալի եղաւ. ամէն ոք, Վեհապետէն սկսեալ, զինք. կը վինտուէր և ոյցն աներեւոյթացումն ընդհանուր ապշութիւն կը պատճառէր:

Շապուրօֆի, որ քովս բազմած էր, հարցուցի թէ ի՞նչ մեկնութիւն կուտար սոյն եղելութեան. մտահոգ չէր բնաւին և պա-

տասխանեց թէ մէկ քանի օրերէ հետէ բաւական ձանչցած էի զնօն՝ անոր սոյն արտակարգ արարքին վրայ չգարմանալու համար:

Սոյն բացակայութիւնը կ'երկարէր. չուրջ կէս ժամ սահած էր. էվիմերիսի տնօրէնը ցնծութեան մէջ էր՝ իւր բանախոսութիւնն միջոցին այնքան լաւ գուշակած լինելուն նօնօյի գերբնական յատկութիւնն, և Արքային կը բացատրէր իւր կանխասացութիւնը:

Բարեբաղդաբար նոր եղելութիւն մը եկաւ ընդհանուր անձկութիւնը մեղմելու եւ ամէնքին ուշադրութիւնն առ ինքն գրաւելու:

Ապողոն Օթեւանին սեփհականատէրն էր որ օտարազգի ուղեւորի մը հետ ներս կը մտնէր. երեկոյթի անթերի հագուստներով զգեստաւորեալ սոյն երիտասարդ ուղեւորին համար, որ խարտեաչ թաւ մօրուք մ'ունէր, մեր օթեւանապետը կը յայտարարէր թէ մեծահարսւատ անդիմացի մ'էր, որ նոյն օր հասած էր իրեն և որ արդահատելի ցաւագարութիւն մ'ունէր. խուլահամբ էր. մինչդեռ ինք կը պատրաստուէր հանդէսին գալու՝ անիկա ևս փափաք յայտնած էր իրեն ընկերանալու՝ երեկոյթը հաճոյալից կերպիւ անցընելու համար:

Գացին բազմեցան սեղանի մ'առաջ եւ մէջկատակաւ խօսակցութեան սկսան:

Օթեւանապետը Նօնօն վնասուց . իրեն բացառութեաւ անոր անհատացումն և հարցուեցու թէ օթեւանը չէր երեւցած . ապշահար մնայ :

Նոյն պահաւն միտյն նշմար եց Վեհապետին ներկայութիւնն և , բոլորովին անակնկալի եկած , վութեաց երթալ անոր մօտ և իւր յարգանքները մատուցանել :

Ապա վերաբանարդի իւր անըլը՝ շարժուձեւով բացառուց իւր ընկերին թագաւորին ներկայութիւնը . Անդիւացին խոշոր բոշոր բացաւ իւր աչքերը :

Այսպէս պահիկ մը նօնօ մասցուած էր և բոլոր ներկաները կ'զրադէին սոյն խուլաւ համրախ , որու վրայ կ'արգահատէին :

Շարժուձեւով խօսակցութիւնն աւելի եռ եռանգեւամբ կը շարունակուէր և օթեւանապետը , կրկին մօտենալով Վեհապետին , կը յայտարարէր թէ սոյն արտակորդ օտարազգին , իւր մնջկատակային խօսակցութեամբ , պատճած էր մէկ քանի շաբաթ առաջ գուշակոււոյ մը կողմանէ իրեն համար յայնուած սա մարգարէութիւնը թէ ի մօտոյ պատճարար վեհապետի մը մօտ պիտի դանուէր և թէ , եթէ իւր յարգանքներն անոր մատուցանելու պատեհութիւնը գտնէր ու վեհապետը համէր իրեն հպիլ սա բառերն արտասանելով . « արքան քեզ կը հափ , Աստուած թժիկ զքեղ » , նոյն պահուն իսկ իւր ականջները պիտի լսէին և լեզուն

պիտի լսուէր , ուստի և թափանձանօք կը խնդրէր որ Վեհապետը զինք իւր մօտ ընդունելու և սայն բառերն արտասանելու ըշնորհն ընէ :

Սոյն շահեկան պատմութիւնն աւելի և գերազբարեյ ամէնուն հետօքքքութիւնն և Արքան սիրոյօժար ընդունեց սոյն խընդունակը :

Հրաշքի մը կատարման համար ամէնուն լարուած աւշագրաւթեան մէջ՝ Անդիւացին ամենայն պատկասանօք Վեհապետին մօտեցաւ և երբ անոր առաջ կը խոնարհէր , ըշնորհի աճարարարական շարժումի մը , իւր կ'ողծամբ , մօրուքն ու պիկոյ վար ինկան և աւասիկ Նօնօյի չնորհալի զիմագիծերն իյայտ եկան :

Ամէնին առաջ մեծաքրքիշ խմդացաղը վեհապետն եղու որ , հեռի որոնեղելէ , զնէ չնորհաւորեց իւր գերն այնքան լաւ խաղացած ինկելուն համօր :

Բոլոր ներկայը եռ հրճուանօք ծափահարեցին զնօնո իւր առաջած սոյն զուարձալի միջադէպին համար և խրոխճանութիւնը վերսացացաւ իւր ընթեցքը :

Կէս գիշերին մօտ՝ Եորկիսո հրաժեշտ առաւ ամէնուն սիրալիր կօռքեր ուղղելով , որոնց մէջ մնեց բաժին մ'ունեցաւ նօնօ . Վեհապետն ադամանդակուու ծանրադին ապարանջան մը զետեղեց անձամբ անոր բազուկին և յիշեցուց իրեն թէ մեկնումէն առաջ իրեն փօխայցելութիւն մը կը պարտէր :

Անմիջապէս յետոյ հանդիսականք խուժէկին հաստառութեան պարտէզն՝ ուր դաշտային պարահանդէսի մը բոլոր պատրաստութիւնք տեսնուած էին և պարերն աշխուժիւ շարունակուեցան մինչև արշալոյ:

Եորկիսսի կողմանէ իրեն չնորհուած մեծարանքներէն վերջ մանաւանդ՝ Նօնօ իսկապէս հանդէսին թագուհին հանդիսացաւ. պարողները ձեռքէ ձեռք կը խլէին զինք և այսպէս Փափկակերներու Ծաղարանին երկոտասանմեակի հանդէսը վերջ գտաւ անլուր յաջողութեամբ և օրերով թերթերու և խօսակցութեամսց առատ պաշար մատակարարելու հանդամանաց մէջ:

Շքեղ երիտասարդներ ափյամիոյ ջահագնացութիւն մը սարքեցին և երգերով ուկայթիւններով առաջնորդեցին զնօնո մինչօթեւան:

Հետեւեալ օրը Նօնօ հինգ հազար արքախմբ, երեկոյթին հասոյթը, քաղաքապետին կ'ուղարկէր աղքատաց բաշխուելու խնդրանօք. այս առթիւ եղած բոլոր ծախքերն իւր վրայ առնել կ'ուղէր, բայց Տիար Լաղարօրուլո բացարձակապէս կը մերժէր և կէսը միայն կ'ընդունէր դժուարաւ:

Պատմութիւնս յոյժ երկարեցաւ և չեմ կարող ծանրանալ այլեւս այն մէկ քանի հանոյալից օրերուն վրայ, զորս ուղեկիցներուս հետ անցուցի և որք նոյնպէս լի եղան հետաքրքրալից դէպէքերով, զորս Նօնօյի բե-

դուն երեւակայութիւնը շարունակի կ'ստեղածէր. Նօնօ Աթէնքի մէջ ճշմարտապէս ժողովրդական դէմք մը հանդիսացած էր:

Յունաստանի թղթատարական վարչութեան մօտ պաշտօնս յաջողութեամբ աւարտած էի և բաժանման տխուր ժամը հնչած էր:

Խորին սրտաթեկութեամբ հրաժեշտ առինորաստաց բարեկամներէս և մեծ միխթարութիւն մ'էր ինձ ստուգել թէ իմ մեկնումանօյի և Տօսոյի վրայ ևս անկեղծօրէն արտօմալից տպաւորութիւն մը կ'ընէր. խոստում առին ինձմէ վերտագարձիս մէկքանի օր հիւր երթալու իրենց ի Գօրփու:

Առաջին անգամ Եւրոպա կ'այցելէի. աւելի քան երկու ամսուան միջոցի մէջ տեսած զանազան անձերս, իրերս, վայրերս սքանչանօք համակելու էին զիս. աւաշ, համեմը կը պակսէր. Նօնօյի ներկայութիւնը:

Արդ, ասկից շուրջ երկու շաբաթ առաջ իրենց մօտ հասայ. գրկաբաց ընդունեցին զիս. ութ օր ևս զուարձալից կերպիւ անցուցի այդ հիատեսիլ կղզւոյն մէջ՝ ուր Նօնօ կը պաշտուէր համայնքէն, վասն զիբերած էր հնոն ոգեւորութիւն մը, զոր և ոչ մէկ ժամանակ ճանչցած էր:

Մեր վերջին բաժանումը շատ աւելի կսկծեցուցիչ եղաւ, ամիսէ մը պիտի մեկնին անկից ամբողջ աշխարհի շուրջ աստանդական կեանք մը վարելու նպատակաւ անպայ-

ման ժումանակի համար և, իրենք ևս ինձ
յարեւալ որպէս ես իրենց, ստիպանօք խնդ-
րեցին ինձմէ իրենց թափառական բայց
ըերկրալից ճակատագիրը բաժնելու, թելադ-
րեցին ինձ հոս զարծերս կարգադրելու և
չերջնականապէս երթալ իրենց միանալու։

Պերճախոս չեմ դժբախւարար և, եթէ
լինէի իսկ, կարծեմ ոսյն երկար պատմու-
թիւնը միշտ անկատաք գաղափար մը միայն
պիտի կրնար տալ ձեզ այն արտակարգօրէն
հրապուրիչ կնոջ վրայ՝ որուն ներբողականը
լինել կը նկրաի. արդարեւ մարդ տեսած լի-
նելու է զինք, անոր աշաց հոսանուտէն
բանուած, ցնցուած լինելու է, անոր մօտ
ապրած լինելու է՝ որպէս զի հաւատայ թէ որ-
պիսի գերագունապէս անդիմադրելի համայ-
քով մը կը պարուրէ իւր շուրջինները. յայն-
ժամ միակ փափաքով մը կը տոչորուի մարդ։
ոսյն արեգակին բոլորտիքը մոլորակ մը
դառնալ։

Չորս օրէ իվեր հասած եմ և ուղեկո-
րոյս նաւու մը վիճակն ունիմ, ի՞նչ պիտի
ընեմ. ես իսկ չեմ գիտեր։

Աւասիկ, բարեկամքս, հոս կ'աւարտի
պատմութիւնս։

Ժ.

Սոյն իրավէպը մեր ամէնքին խորին,
երկիւղած լոռութեան մէջ վերջ գտաւ. Բաւ-
պինովսքի բաւական պերճախոս չէր գտներ
ինքզինք, այսուհետ կը վայլէր ըսիէ իրեն։
մինչդեռ, լնդհակաւակն, իւր հողերուխ
շեշտերը տակաւ առ տակաւ օրօրել սկած էին
զմեկ և, այլ ևս անգիտակից մեր շուրջին,
անոնց անձնատուր եղած էինք բայանդակ
և կը թուէր մեզ թէ պարիկներու պատմու-
թեան մը ունին կը զնէինք, ուոտի, երբ
իւր ձայնը գալքրեցաւ, կարծես հմայք մ'էր
որ խորտակած էր. ակամայ դարձանք իրտկա-
նութեան պիտի ուզէինք որ ամիկա շարունա-
կուէր, շարունակուէր տակաւին, վերջաւու-
րութիւն չունենար բնաւ։

Բապինովսքի, մեր նախկին շոշապուն
ընկերակիցը, վհատեալ, նկուն երեւոյթ
մ'ունէր, ինք հո՞ն էր, մեր մօտ, բայց կը
զգայինք թէ հոդին կը թափառէր հեռու-
ներն, ի խոյզ այն բուսապայծառ կնոջ՝ որու-
ցանցերուն մէջ բռնուած էր, և ուր մնաք
ևս այնքան պիտի ուզէինք բռնուիլ։

Զի, հակառակ Բապինովսքի թերա-
մուութեան, մենք կ'երեւակայէինք զեօնօ
այնպէս որսէս լինելու էր արդեամբ, աւելի
հազուագիւտ քան այն հաջուագիւտ կիներն,
որք իւրաքանչւոր քայլստիուի մէկ մէկ սի-
րահար կը յարուցանն։

Բապինովսքի պատմութիւնն, որքան-

որ բաղդատարար հակիրճ, մեղ կը ներկայացնէր զնէ թէ՛ բնական և թէ՛ ստացական ամէն տեսակ շնորհ ու բարեմասնութիւններով օժտեալ և միանգամայն երկրային բարիքներով լցեալ. անդիմադրելի զեղեցկութիւն, ծայրագոյն բարութիւն, անսպառ սրամտութիւն, անթերի դաստիարակութիւն, կատարեալ կենցաղագիտութիւն, ինքնարուխ պերճախօսութիւն, ժպիտի առաքելութիւն, սարորդելի զոր էֆիլերիսի անօրէնն իրեն համար կերտած էր, անզուգական արտառոցութիւն և, ինչ որ կարելի չէր գտնել և ո՛չ մէկ ուրիշ կնոջ քով, գերմանական յատկութիւն մը որով՝ որպէս ինք մարմնական ցանկութիւններէ զուրկ էր՝ նոյնպէս ստորնաքարչ զգացումներէ զերծ պաշտամունք մը կը ներշնչէր միայն. արդգարեւ, ինչ որ ալ ըստոի, հոգեկան սիրոյն քով մարմնական սէրը՝ պատուզին մէջ պահուած փոքրիկ ձձին է. կարելի չէ որ զայն չխաթարէ և զայն չփտեցնէ վերջ ի վերջոյ:

Վերջապէս Բապինովսքի սթափեցաւ այն հարցումներու տեղատարափին ներքեւ, զորս ամէն կողմէ իրեն կ'ուզդէին:

Մին՝ Նօնօյի առ Եսրկիս այցելութեան մանրամասնութիւնը կ'ուզէր և Բապինովսքի, այդ այցելութիւնը նկարագրելէ վերջ, կը յաւելուր թէ Արքան մէկ քանի անգամներ այցելած էր նաև Նօնօյի ի Գօրփու, ուր սովորութիւն ունէր մերթ ընդ մերթ երթալ բնակելու:

Երկրորդ մը կը հարցնէր թէ Նօնօ՛ Աւուտրիոյ էլիցապէթ Կայսրուհւոյն հետ ևս տեսակցելու պատեհութիւնն ունեցած էր. Բապինովսքի հաստատաբար կը պատասխանէր և կը յարէր թէ կարի սքանչելի տպաւորութիւն ներգործած էր անոր վրայ և, Վեհապետուհւոյն սախզման վրայ, անոր չքաղիր տիկին անուանուած էր, պարզապէս պատուակալ տիտղոս մը:

Ուրիշ մը Այթիօնի հրամանատարին պատուանչանին մասին հարցում կ'ուզէր. արդարեւ, ուղեւորութենէ վերագարձին, Ս. Փրկչի պատուանչանը շնորհուած էր իրեն և, երբ սոյն բարձր զնահատման շարժառիթին տեղեակ եղած էր, փութացած էր ի Գօրփու և այս անգամ ամբողջ շաբաթ մը հիւրասիրուած էր Նօնօյէ:

Չորրորդ մը կը հարցնէր թէ ինքզինք ճանչցուցած էր Նօնօյի, անկեղծօրէն պատմած էր անոր և Ծապուրօֆի այն բոլոր հոգեցունց ապաւորութիւնները, զորս կրած էր ծածկանուն նամակներուն փոխանակութեան երկար ժամանակամիջոցին, ինչպէս նաև իւր ունեցած անակնկալը՝ Նօնօյի չոգենաւ հասնելուն և հաճելի կերպիւ ապշահար մնացած էին. անոնք իրեն յայտնած էին իրենց իսկական անուններն, որոնց մասին բացարձակ գաղտնապահութիւն ինդքած էին իրմէ:

Հարցումները կը շարունակուէին և Բա-

ոլինովսքի չեր տաղականար ո՞նո՞ց պատաստանելէ՝ մահաւունգ զի նօնայի նորամասը գրուատիքներ շառյևլու ոլաւեռութիւնը կ'ընձեռէլու իրեն :

Վերջապէս մեկնումի ժամբ կը հնչէր և ամենքս ալ չնորաւորելով զինք որ նմանօքինակ եղական կոչ մը մասրմութեանն որածանցած էր և յոյս յայանելով թէ իւր ջիղերը չպիտի յաւզովէն համադարաւելու և իւր բնակունն վիճակը պիտի վերստանար, բաժնուեցանք իւրարմէ :

Մեր յոյն ի զերե ելու :

Արդարի, հաջին երկու շարտթ վերջ, մինչ ինք մեկնած էր արդէն, հետեւեալ հակիրծ տողերը կ'ստանայինք իրմէ :

Յոյժ սիրեցեալ բարեկամիս,

Եր այս տողերը կարգա՞ւ արդէն հեռացած պիտի յինիմ երաւ զօօօ և զօօօ զսներու և իմ ճակատագիրս միացնելու համար, ևս եւս, այժմ վերջինին նման, նօնոյի շուրջ մողրակ մը պիտի դառնամ, առյգ է րէ երկրորդական մողրակ մը, բրատարական վարչորդան երայարական մատուցի և նոյնպէս հրաժեց առի հօները, մէս, որու մօս կը թնակէի և ունի զատ ոչ ո՛՛ ո՞նիմ իրեւ մերձաւոր ազգակամ, իմ կացորդիմս, վերջիրս իմա վիճակած ժառանգութամք մը, նոյնպէս անկափ դիրք մը կրնաց ապահովէլ իմա. կ'զգամ րէ այսուհետեւ երանակա կ'անելով մը պիտի ապրիմ, ցտեսուրիւն, հաւանաբար ցմիջ մնայ բարեա, սիրելի:

Անշուշտ այժմ կիսաւարտ պիտի նկատէք սոյն պատմութիւնն և ծայրագոյն հետաքրքրութեամբ պիտի հարցնէք ինձ թէ ի՞նչ եղած են նօնօ, Տօտո և Շապինովսքի :

Դեռ նոր տեղեկացաք սոյն պատմութեան և կը թուփ ինձ թէ կրնաք սպասել. ե՞ս որ շուրջ երեսուն տարիէ հետէ գիտեմ զայն և անոր մէկ հերոսն ալ անձամբ ճանչցած եմ եւ որ, հակառակ անլուր փափաքանցու եւ նոյն խոկ զանազան խուզարկութեանցու, չեմ կրցած անո՞ց ամենափոքր մէկ հետքը գտնել, անո՞ց վրայ ամենալոյցն տեղեկութիւն մը քաղել, ի՞նչպէս գիտեմ սպասել դեռ համբերատարութեամբ, յուսալով միշտ որ վերջ ի վերջոյ տեղէ մը լոյս մը պիտի ծագի եւ սոյն համակրելի զիւցազներն այսպէս անթափանցելի չպիտի մնան ցմիշտ :

Բոլորավին ճշմարիտ չլինիր ըսել թէ իրենց մասին ուեւէ տեղեկութիւն չունեցալ բնոււ. բայց, ափո՞ս, ապարդիւն եւ աւելի եւս շփոթեցուցիչ տեղեկութիւն մը :

1913 տարւոյ սկիզբները, յԱղեքսանդրիս, լսու սովորականի, օտար եւ տեղեկան թիրթերու առօրիայ անազին ծրար մը կը համնէր ինձ Գահիրէլի վաճառասունէս, իմ վատառողջ վիճակիս մէջ՝ ընթերցանութիւնը մեծագոյն եւ հաձելի ժամանցու եր :

Վերջին Մարհեներն աչքէ կ'անցընէի՝
երբ բաւական երկար յօդուածի մը խորա-
գիրը վեր ի վայր յուզեց զիս. սոյն խորա-
գիրն էր.

ԱՎ. Է ՆՈՒՅ

ԿԱՄ

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԲՈՒՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ

Կրնաք մակաբերել թէ ո՞ր աստիճան
հետաքրքրութեամբ լափեցի սոյն հատուածը .
մին էր այն զգայացունց — միայն թէ յա-
ձախ քմածին — յօդուածներէն, զորս եր-
բեմն երբեմն հրապարակ նետելու մասնա-
գիտութիւնն ունի բարիզեան սոյն առաջ-
նակարգ թերթը:

1913ի ամանորի նախօրեակի երեկոն՝
պալքանեան վեհապետներէ միոյն, նոյն իսկ
բանակատեղւոյն և մտերմական շրջանակի
մէջ, նոր Տարին տօնելը կը նկարագրէք.
Երբ խրախնանութիւնն և ոգեւորութիւնը
յառաջանալով՝ արարողական կարգ ու սար-
քերն անհետացած էին և, պարագուած բա-
ժակներու աղդեցութեան ներքև, լիակատար
ընտանութիւն մը տիրել սկսած էր՝ սեղա-
նակիցներէն մին կը հարցնէր վեհապետին
թէ ի՞նչպէս որոշում տուած էր պատերազմ
հոչակելու թուրքիոյ դէմ, բան մը որմէ
միշտ խորշած և նոյն իսկ այդ պատճառաւ
իւր երկրին մէջ ժողովրդականութիւնը կոր-

ննցնելու վտանգին ենթարկուած էր. յայն-
ժամ վեհապետը, սրասազեղման նոպայի մը
մէջ, գաղանասացութեամբ իւր բարեկամ-
ներուն յայտարարած էր թէ ինք նոր Պարիս
մէր, թէ թուրքիոյ դէմ մղուած պատե-
րազմը՝ Տրովայի պատերազմին համանման
բան մ'էր և թէ այն Գեղեցիկ Հեղինէն, զոր
ի Պօլիս տեսած էր և առեւանգել կը հետա-
մըտէր, Նօնօ կը կոչուէր և երկարօրէն կը
խօսէր այն չքնաղ արարածին վրայ, որ իւր
ուշն և ուրուշը գրաւած էր և զոր անբաղ-
դատելի կերպիւ գերիվերոյ կը դասէր Եւ-
րոպայի բոլոր արքունեաց ամենազեղեցիկ
իշխանութիւնէրէն, որոնց հետ պատեհու-
թիւնն ունեցած էր ծանօթանալու ցայն վայր:

Իւր քմավէպն այսպէս յոյժ շահնեկան
կերպիւ զարդարելէ վերջ, յօդուածագիրը
զայն կ'աւարտէր սա հարցումով. ԱՎ. Է
ՆՈՒՅ :

Առեւտուրիս բերմամբ սերտ յարաբե-
րութիւններ ունէի Մարհենի վարչութեան
հետ. մասնաւորապէս խմբագրութեան քար-
տուզարին հետ խիստ մտերմութեամբ կապ-
ուած էի՝ իւր կողմէ արեւելեան նամակա-
դրոշմներու խնդրանքով մը սկիզբ առած :

Սոյն սկզբնաւորութեան մասին չէք
զարմանար անշուշտ. նմանօրինակ պայման-
ներու մէջ ծագում առած բարեկամութիւն-
ներ շատերու ևս պատճանած լինելու են. գէթ
ինձ համար երկրորդն էր և կ'արժէ որ ա-
ռաջինն ևս յիշատակեմ:

Թունդ երիտասարդութեանս մէջ բարիզեան յոյժ սրամիս թերթի մը կ'աշխատակցէի որ, զարմանալի հակադրութեամբ մը, Անբանացեալնորու թերք (Le journal des Abrutis) կը կոչուէր, թէ՛ արձակ և թէ՛ ստանաւոր պարունակող գրական սիրուն թերթ մ'էր. իւրաքանչիւր համարի մէջ շուրջ քառասուն աշխատակիցներէ հատուածներ կը գանուէին, սրոնց հակիրճ և կարի. ուշագրաւլինելն անհրաժեշտ պայման էր. աշխատակիցներու շարքին միջև նշանաւոր գրող մը կար, Գարաբիլ անուն. օր մը, լրագիրը բանալուս, ծայրանուն առաղ (acrostiche) մը տեսայ իրմէ. տողերուն սկզբնատառերը Հունկ—Կ. Պոլիս (Houing-Constantinople) կը կազմէին :

Ես ևս փոխադարձաբար իրեն յօդուածիկ մը նուիրել պարտաւորեցայ և չյապազիցանք բարեկամական թղթակցութիւն մը հաստատելու իրեն հետ. մէկ քանի նամակներու փոխանակութենէ վերջ իւր ականջներուն ծայրը ցուցուց. նամակադրոշմասէր մ'էր. քանի իւր ինգրանաց գոհացում կուտայի՝ մելու մտերմութիւնն աւելի ևս սերտ կը լինէր մինչ զի, վերջ ի վերջոյ, իմ անուանս ձօնելով հրատարակեց երկ մը նաև կայրոշմասէրի մը խորհրդածուրինի (Les pensées d'un timbrophile) յորչորջմամբ :

Բայց կը շեղինք մեր նիւթէն, փութացի գրել վերցիշեալ քարտուղարին՝ ինդրելով

որ ինձ տեղեկացնէ թէ այդ քմավէպն ու և է հիմ մ'ունէ՞ր թէ մտածին էր բոլորովին :

Նամակադրոշմակրու նոր առաքման մը ակնկալութեամբ ինձ ծառայութիւն մատուցանելու հետամուտ, արտորանօք հարկ եղած տեղեկութիւնները քաղած էր յօդուածագրէն և կը հաղորդէր ինձ թէ իրենց սոյն թղթակիցը, Պոլոէ անցնելուն, իմացած էր ինդրոյ ներքեւ եղող վեհապետին, երբ նախորդ ամառ այդ մայրաքաղաքը կը գտնըուէր բոլորովին ծպտեալ, Նօնօ անուն կարի հրաշագեղ տիկնոջ մը դարպանած լինելն և աւասիկ այդ աննշան տեղեկութեան վրայ քմավէսըր զարդարուած էր :

Աւելին կայ. կը կցէր պատճէնը նամակի մը, զոր այդ առթիւ Միլանէ նոր ստացած էին և գոր պատշաճ չէին գատած հրատարակութեան յանձնել :

Այդ նամակը, զարմանք, Տօտո ստորագրութիւնը կը կրէր. կ'ըսէր թէ ի՞նք պիտի կրնար պատասխանել Ո՞վ, է Նօնօ հարցումին և պիտի կրնար յայսնել իսկ թէ ո՞ւր կը գրանուի անմիկա. բայց պիտի զգուշանար տակից՝ հետաք չցուցնելու համար այն վեհապետին, որ զնօնօ կը հետապնդէր և որ ապահովագէս թուրքիան ոլիսի թողուր իտալիոյ դէմ պատերազմ յայտաբարելու համար :

Մնաց որ, կը յաւելէր, նամակը գրած պահուն իսկ՝ նօնօյի հետ ամէն պատրաստութիւն

տեսած էին Խոալիայէ բաժնուելու և իրենց
հետքը կորսնցնելու համար . հետեւաբար
անօգուտ պիտի լինէր Խոալիոյ գլխուն փոր-
ձանք հասցնել և սա բառերով վերջացնելով՝
«Սոյն բազակիր սիրախոյեանն ուրիշ բուա
ինձ դեմ» Տօտո ստորագրութեան ներքեւ կը
գետեղէր . Նօնօյի սպասահար ասպեքը (Le
chevalier servant de Nono) :

Ձեզ կը թողում երեւակայել թէ որ-
քա՞ն ապշահար և շուարեալ մնացի :

Պալքանեան պատերազմին՝ Նօնօ յիսունը
թեւակոխելու մօտեցած լինելու էք . արդեօք
Նինօն տը Լանգլօյի գաղտնիքն ալ ունէր
ցմիշտ թարմագեղ եւ նորատի մնալու :

Կրկին գրեցի Նօնօյի տարիքին մասին
նորագոյն տեղեկութիւններ ինչդեկու հա-
մար . դժբախտաբար այդ մասին բան մը
չէր գիտեր թղթակիցը :

Մտածեցի ի Միլան Գօրիերէ տէլլա Սէրափ
և Սէրօլի վարչութեանց գրել , որոնց հետ
առեւտրական երկարամեայ յարաբերութիւն-
ներ ունէի . հակառակ բոլոր խուզարկու-
թեանց Նօնօյի և Տօտօյի հետքը չէին դտած .
հաւանաբար շատ քիչ բնակած էին այդ
քաղաքին մէջ :

Այսպէս մեր հերոսներն անդիւտ կը մը-
նային եւ գաղտնիքը միշտ անթափանցելի :

Արդ , եթէ իրենք մասին նկր եւ շահե-
կան տեղեկութիւն մը ձեռք ձգել յաջողիմ՝
ցորչափ ապրիմ , առյն իրավէպն իւր շա-

րունակութիւնը պիտի ունենայ , անկառած
եղէք :

Եւ այժմ կը թուի ինձ թէ կարելի չէ
լաւագոյն կերպով վերջացնել սոյն պատմու-
թիւնն , եթէ ոչ այն առածանման բառերով ,
զորս Աղեքսանդր Տիւմա զետեղած է իւր
Մօնթէ-Քրիսթօ հրաշալի վէպին վախճանը :

ԱՊԱՍԵԼ ԵՒ ՅՈՒՍԱԼ



Վ Ե Ր Զ





Ammaulayya

my son

Satyapalayya

Bijan

